


Whistler

Mc Gregor

q



15 JAN 2010

Ա Յ Ա Հ Ա Յ Ա Յ

ՄԱՅԻՍԻ ԱՐԱՄԵԼԻՆ

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ



Հերոսներու ի Գործիչներու պատկերներով

Վասնեցի թիւն Հայութիւնն Կուսակցութան

ԱՆԹԻԳՐԵՅ... ճաշովի մէքամուռնով վերածուած ԱՆԴՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ
խոհեղանիշ (էջ 14)

ՀԱՏՈՐ Գ.

Ամեն իրաւունք վերապահեալ

Գի՞ն 20 'Լ.Ը.

463



329 14

4-83

05 FEB 2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԱՄԵԼԻՑ

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ



Պատմութիւն ՀԱՅԱԼԻՒԹԻՒՆ ԿՈՒՍԱԿցՈՒՔԻՆ

Առօդիքներ... ճաշակի մէքանութեզով վերածուած Առևին ՀԱՅԱՍՏԱՆԻ
խորհրդանիչ (էջ 14)

ՀԱՍՈՐ Գ.

Տիգրան Մանուկյան, Կ. Պոլիս



463

2

3449- 90

ՀՆՉԱԿԵԱՆՆԵՐՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ



Ն Ի Ս Զ Ո Ր Ռ Ո Ր Դ

Յեւս միջօրէի դատավարութիւնն յատկացուած էր^{*)}) մատնիչ Արշաւիր Սահակեանի գէմ կատարուած մահափորձին, «իրը հետեւանք Քէսոմթէնձէի ժողովով որդեգրուած դաւադրական ու ահարեկչական գործանէութեան»:

Ներկայ են Պատերազմական Ատեանի ամբողջ կազմը, Ընդհանուր Դատախազը, դիւանը, թարգմանիչները, ինքը՝ մատնիչ Արշաւիր բազմած է իրեն յատկացուած տեղը, իրը ներկայացուցիչ Ոստիկանական Տնօրէնութեան և իրը անձնական դատախազ:

Վկաներու նստարանին վրայ կը յայտնուի մատնիչին անհրորդին աղդապաւ նշան Սեթեան:

Ամբաստանեալաներ իրենց կարգաթիւին համաձայն կը զբաւեն մեղադրեալի նստարանները:

Գերեզմանային լուսթեան մէջ կարդացուեցաւ Հարցաքննիչ Ատեանի կազմած տեղեկագիրը, մօտաւորապէս հետեւեալ բովանդակութեամբ.

— Արշաւիրի անհրորդին նշան Սեթեան մէկ կողմէ Արշաւիրի գործակիցն էր և միւս կողմէ իրը թէ իր անսպասուած քրոջ վրէժը լուծենու համար կը դիմէ Աշբքապաշեանին, առաջարկելով որ իրեն սպնէ Արշաւիրը մէջտեղէն վերցնելու համար: Աշբքապաշեան տարիներէ ի վեր կը ճանչնար նշանը և անոր կը վստահէր, ըստ որում անկարող կ'ըլլայ գուշակել նշանի ընթացքը: Այս առթիւ ջանի մը տեսակցութիւններ կ'ունենան երկուք և երր ինդիրը բաւական կը հատունայ, նշան կը ինդրէ Աշբքապաշեանէն, որպէսզի վերջինս Պոլսոյ Հնչակեան

^{*)} Բանտարկութեան եւ նախորդ դատավարութեանց մասինկարգացէք գըրաքա՞ն երկուորդ հատորը՝ Դէղի կլինկելն զերնագրով եւ վերլուծնունդի Երևանինքի գիրքու

Եկագրունին դիմելով անոր աջակցութիւնն ալ ապահովէ : Նշանի պահանջն էր ատրճանակ մը , մաս մը դրամ և վտանգուելու պարագային թաքսոսոց մը և պաշտպանութիւն՝ կուսակցութեան կողմէ : Աչքքապաշեանի նիւթական վիճակը շատ անձուկ ըլլալով , չէր կրնար անձամբ բաւարարութիւն տալ նշանի պահանջներուն , ուստի կը դիմէ Մուրատին ու Շահնկիւլեանին : Խնդիրը հանգամանօրէն բացատրելով անոնց՝ Նշանի պահանջները կը ներկայացնէ : Մուրատ և Շահնկիւլեան շարաբ մը միջոց կ'ուզեն խորհելու և կուսակցութեան պաշտոնական պատասխանը տալու համար : Շարաթ մը յետոյ մերժողական պատասխան կը տրուի Աչքքապաշեանի : Այս պատասխանը կը հաղորդուի Նշանին , որը անշուշտ օրը օրին տմէն բան կը գեկուցանէ թէ՛ Արշաւերին և թէ ուժիկանութեան միանգամայն :^{*)}

Այս մերժումին վրայ Նշան չ'յուսահամակը միջոցներ կը խորհի իր ծրագիրն ի գլուխ հանելու : Ուստի կ'առաջարկէ Աչքքապաշեանին՝ կուսակցութեան փոխարէն կողմնակի զործակիցներ գտնել : Ժամանակ մը խնդիրն այս վիճակին մէջ կը մնայ , մինչեւ որ զործակիցներ ճարուին : Ի վերջո Աչքքապաշեան և Նշան միասին կը համոզին Արշաւերի «խարէութեան գոհերէն» Հրանտ Եկաւեանը և Գարեգինը , որ իր թշուառութեան մէջ երբեմն Նշանէն ու Արշաւերէն նիւթական նշին օժանդակութիւն կ'ստանայ եղեր :

Արդ , Նշան , Աչքքապաշեան , Հրանտ և Գարէողին՝ Զէմպէրլի-Թաշի կողմները որձարանի մը մէջ քանի մը խորհրդակցութիւններ ունենալով կ'որոշն համոզի Արշաւերը , իրը թէ Խոկիւսարի . . . Պկազմները տան մը մէջ կեղծ պամինօր կը պատրաստուի , իսկականին յար և նման , և հրաւերի զինքը որ կեղծ թղթադրամները «քշելու» աշխատի , հրապուրիչ շահարամին մը ստանալով : Օր մը Արշաւերը զիշերանց զրամաննպութեան ենթագրեալ վայրը տանելով հոն պիտի վերջացնեն եղեր :

^{*)} Աչքքապաշեան ձերբակալուելէ եւ Նշանի հետ դէմ առ դէմ գալէ յետոյ , իրը Նշանի գտաւը կը տեսնէ , հարցաքննութեանց պահուն , կուսակցութեան դիրքը փրկելու մտօք , խնդրոյն ուրիշ կերպարանք կուտայ : Խոստովանելով հանդերձ իր եւ Նշանի բանակցութեանց պարագաները , կ'ըսէ թէ կանիւաւ վտառ ըլլալով որ կուսակցութենէն պիտի մերժուի այդ կարգի առաջարկ մը , առանց Պոլսոյ կեդրոնին դիմուլու Նշանին կը յայտնէ թէ «գիմնցի ու մերժուեցայ» Մինչդեռ Մուրատ , ձանկիւեան և Զաքարիան իրենց հարցաքննութեանց մէջ ենթակրծով որ խընդիրն իր մանրամասնութեամբ արդէն իսկ յայտնի է սոտիկանութեան , իրենք աւ կասկածի տակ չիյնալու համար կը խոստովանին եղելութիւնը աշնալէս , ինչպէս Նշանի կողմէ հաւորդուած էր ոստիկանութեան Այսպէսով Աչքքապաշեանի վիճակը աւելի կը ծանրանայ , շարո՞ին վերայիշեալ երեք ընկերներու ցուցմաւնքներուն :

իր գործը, առանց հրազենի զործածութեան։ Հրանտ Եկաւեան իրրեւ քժշկական ուսմանող՝ անդամատութեան զործին վարժ ըլլալով, պիտի կարատէր Արշաւիրի «սատակը» և միւս զաւակիցներն ալ հետքը պիտի կորցնէին։

Մինչ այս մինչ այն, Յունուար 28ի գիշերը Արշաւիրի գեմ մահափորձ կատարուելէն օր մը առաջ Սամուէլ Թումանեան և Արծրունի կը դիմին Ռոտիկանութեան Տնօրէնութեան և յանուն Կուսակցութեան կը յայտաբարեն թէ՛ «Արշաւիրի գէմ մահափորձ մը տեղի պիտի ունենայ, հետեւաբար կանխաւ կ'իմացնենք որպէսպի կառավարութիւնը կանխարդել միջոցներ ձեռք առնէ և յառաջիկային Հնչակեան կուսակցութեան վրայ ունէ պատասխանատուութիւն չը ձգէ*):

Այս յայտնութիւնը ամենազմակ տպաւորութիւն զործեց բոլոր ամբասանեաներուն վրայ, իսկ՝ Վանիկ խորին յազմունքն զդայազիրկ ուշագնաց եղաւ (Արծրունի Վանիկի մօրեղբայրն էր և իր պաշտպանը)։ Դժուարութեամբ ուշքի ենք բերեր զգայուն երիտասարդը։

ՆԱԽԱԳԱՀ. — Աչքապահեա՛ն էֆենտի, ի՞նչպէս եղաւ որ փիխանակ Ակիւարի մէջ զործադրելու Արշաւիր էֆենտիի սպանութիւնը. Բերայի մէջ տեղի ունեցաւ մահափորձը։

ԱԶԲՔՊԱՇԵԼՆ. — Ինչպէս հարցագննութիւններէս ալ կ'երեւայ, ես արդէն ձենքմատի եղած էի այդ զործէն և ընկերներս ալ համամիտ էին ինձ։ Հետեւաբար այդ մահափորձին մէջ ես սեւէ մասնակցութիւն չունիմ։

ՆԱԽԱԳԱՀ. — Հապա ո՞վ կատարեց մահափորձը, ցոյց առէք եղեննադործը։

ԱԶԲՔՊԱՇԵԼՆ. — Դէպքէն անտեղեակ ըլլալով, այս մասին բան մը չեմ կրնար հազորդել։

ԱՐԱՄԵԼՆ. — Եսերեցէք, Տէր Նախապահ՛, հարցում մը ուզգել։

*) Այս տողերը գրելէ առաջ ուզեցի Թումանեանէն բացատրութիւն մը ստանալ Թումանեան խոստովանեցաւ իրազութիւնը եւ յայտնեց թէ Պոլսյ Հընչակեան կեդրոնն իսպացօնի զրկած էր զիրենք այդ յայտաբարութիւնն ընելու, Կուսակցութիւնն ապագայ պատասխանատուութենէ փրկելու նպատակով, եւ թէ նոյն իմկ ընկերներ հետամուտ էին եղած, որպէս զի Արշաւիրի գէմ Պոլսյ մէջ մահափորձ չ'կատարուի։ Այս բացատրութիւնը կը հրապարակեմ, անգամ մը եւս ցոյց տալու համար Հնչակեաններու ծայր աստիճան զգուշաւորութիւնը Ախնչդեռ Պատերազմական Ատեանը այս մահափորձին մէջ կը տեսնէր թէսթէնձէի որոշումներուն Թուրքիոյ մէջ զործադրութիւնը, հակառակ տաճկա՞նայ Հնչակեաններու հրապարակային բողոքներուն Պատերազմական Ատեանի սոյն համոզումը չնչելու մասին մեր բոլոր ջանքերն աղարդիւն մնացին։

Արդեօք մահափորձն իրաւամբ տեղի ունեցած է : Արշաւիրի նկարագրին ծանօթ եղաղ մը կրնայ կասկածիլ նոյն իսկ թէ գործ ունինք փրօփրասիօնի մը հետո, չսա անգամ Եւրոպայի ու Ամերիկայի մէջ զաղանի ոստիկաններ կը հնարեն այսպիսի արկածներ՝ պարզապէս իրենց դիրքն ու կարեւորութիւնը շեշտելու համար յաչս գերազաս իշխանութեան : Մեր երկիրն ալ, Համբաւեան շրջանին հարուստ է այսօրինակ դէպքերով, օրինակի համար . . .

ՆԱԽԱԴԱՀ. — Ա. Ելորդ յոզնութիւն յանձն կառնէք, ինչու որ բժշկական բաֆօրներով և նոյն իսկ ձեր «ազգային» բժիշկներու կողմէ հաստատուած է մահափորձն իրողութիւնը :

Հսու կարգացուեցան Աչըքպաշեանի, Եկաւեանի և Գարեգինի խոստովանութիւնները :

ԱՐՇԱԴԻԻ պնդեց թէ եղեսնազորները կրնային զրգուած ըլլալ Կոհակի հրատարակութիւններէն, հետեւարար կը պահանջէր որ զիս ալ իր զրգապատճառ ու մազակից զատէին : Բայց ամբատան եալներէն Հրանտ և Գարեգին հաստատեցին որ նոյնիսկ չէին ճանչնար զիս : Խակ վկայ Նշանի այն առարկութեան թէ խորհրդակցութեանց պահուն իմ մասին ալ խօսք անցեր էր, Աչըքպաշեան պատասխանեց թէ այդ խօսքը Նշանէն եւած էր, նպատակ ունենալով Արամեանցի զործակցութեան ալ գիմել, և երբ իրեն պատասխանուած էր թէ ոեւէ Հնչակեան չպիտի ուզէ գործակցիլ անհետեւանք ձգուած էր առաջարկութիւնը : Այս պարագան հաստատուեցաւ :

Արշաւիր գարձեալ փորձ մը ըրաւ թերթիս հրատարակութիւնները իննդրոյն հետ կապելու ի հեռուստ, պատասխանուեցաւ թէ կրնարժամանակին զատարան դիմել և բարգել Կոհակի զրուածքներուն դէմ, եթէ անոնք անձից կամ անուանարկող էին :

Հինգ ժամ տեսող այս նիստին մէջ անկարելի եղաւ հաստատել Աչըքպաշեանի, Հրանտի և Գարեգինի մասնակցութիւնը մահափորձն, բայց Ատեանը մնաց անդրդուելի իր պնդումներուն վրայ :

Նախագահը նիստը փակելէ առաջ յայտարարեց թէ յաջորդ նիստը պիտի յատկացուի «Անհախ կամ Ինքնազար Հայաստան»ի խնդրին :

ՏՕՔԹ. Պէննէ. — Բայց ի՞նչպէս կրնանք անցնիլ այդ խնդրին, երբ հոս կարգացուած գրութիւններէն որոշ կերպով կը յայտնուի թարգմանութեանց աղաղակող անձգութիւնն ու խեղաթիւրումները (բոլոր ամբաստանեալները՝ Կը ձայնակցին, մնմէ վատանութիւն ջունինց այդ բարգմաններին վրայ) : Ասոնք արզիւնք են կամ չարամութեան և կամ հայերէնն աղէկ չհասկցուելուն թարգմանչին կողմէ : Ուստի կը

պահանջենք որ ուրիշ, աւելի ձեռնասս թարգմանչի մը յանձնուին մեր տօսիէները և բարեխիղն ու լիատառ թարգմանութիւնով մը մօտենանք գործին :

ԸՆԴՀ. ԴԱՏԱԽԱՂ. — Ամբաստանեալն իրաւունք ունի այս պահանջը դնելու . եթէ քանի մը օրինակով հաստատուի թարգմանութեանց անհարազատութիւնը, պէտք կըլլայ բաւարարութիւն տալ ամբաստանեալներու այս օրինական պահանջին :

ՆԱԽԱՂԱՀ. — Կ'ընդունիմ պահանջին արդարացիութիւնը, սակայն Ներքին Գործոց Նախարարութենէն ստացուած թէզքէրէ մը պարտք կը դնէ մեր վրայ օր առաջ վերջ տալ այս դատավարութեան :

ՓԱՐԱՂԱՋ. — Այս Ասեանը Թալէաթ պէյի հրամաններով շարժելու չէ . հոս մահու և կ կենաց խնդիրներ կը յուզուին . *մինք կը պընդենք թէ թարգմանիչը դիտումով խեղաթիւրած է գրութիւնները : Ալիշան այդպէ՞ս է սորվեցուցեր հայերէնը Սիւրէյա պէյին, որուն ազնւութեան վստահած ենք եղեր միշտ :

Տրուած բացաարութիւններէն հասկցուեցաւ որ այդ օրը կարդացուած մէկ քանի զրութիւնները Արշակուրի կողմէ թարգմանուածէին : Ասոր վրայ բոլոր ամբաստանեալները զայրոյթով բողոքեցին և պահանջեցին որ Սիւրէյա պէյին յանձնուին բոլոր թղթերը, վերստին աչքէ անցնելու և պէտք եղած սրբազրութիւններն ընելու անոնց մէջ :

ՓԱՐԱՂԱՋ. — Արշաւիր թարգմանի՞չ Հնչակեաններու գրութեանց, որոնք իր իսկ ձեռքով յանձնուած էին Պէտրի պէյի : Ասիկա կը յիշեցնէ ինձ Քոփիլովի մէկ առակը ...

ՆԱԽԱՂԱՀ. — Զգեցէ՞ք առակները: Վերաթարգմանութեան խօսք չ'կրնար ըլլալ, բայց կրնանք ելից հնար մը գանել, թէ՛ անձշտութեանց տեղի չտալու և թէ միհեւոյն ժամանակ դատավարութեան ընթացքը չ'կասկցնելու տեսակէտով: Մինք հոս երեք թարգմանիչներ ունինք, երկու հոգի ալ զուք զատեցէք ձեր մէջէն, և թող հինգը միասին հետեւին գրութեանց պարունակութեան :

ԸՆԴՀ. ԴԱՏԱԽԱՂ. — Համամիտ հմ և կը յուսամ թէ ամբաստանեալ էֆէնտիիներն այս միջոցը բանաւոր կը նկատեն :

Այսպէսով մեր նախագծած ծրագիրը ջուրը կ'իյնար: Ակամայ համակերպեցանք :

ՓԱՐԱՂԱՋ. — Կ'առաջարկեմ Օննիկ Եղիազարեան և Հմայեակ Արամեանց էֆէնտիիները թարգմանիչ նշանակել: Արդէն երկուքն ալ ամբաստանութեան տակ չեն և անմեղ տեղը կը մնան այս բանտը, զոնէ իրը թարգման արդարանայ հոս իրենց ներկայութիւնը ...

ՆԱԽԱՂԱՀ. — Փարամազէֆէնտիին մասնաւոր յօժարութիւն մը

ցոյց կուտայ կառավարական կարգադրութեանց մէջ սիստիներ մատնանշելու... Դաստիարակութեան խնդիր է: Առեանը կ'ընդունի Փարամազ էֆենտիի ներկայացուցած թեկնածուները, իր անկազմակալութեան ապացուցը տալով: Յաջորդ նիստէն մկնեալ հինգ թարգմանիչներով պիտի շարունակենք դասավարութիւնը:

Զանգակը հնչեց և մենք առաջնորդուեցանք մեր գովուշները:


Արշաւիրի գործին քննութիւնն աւարտած էր: Թէիւ նախագահը վճիռ չ'արձակեց, բայց կ'ենթագրէինք թէ աքսորի պիտի գատապարատուին Աչրքապաշեան, Եկաւեան և Գարեղին, ուստի խորհուրդ կուտայինք որպէս զի իրենց պարագաներէն բաւականաչափ դրամ ուղեն՝ ճամբան նիւթական զրկանքներ չկրելու համար: Ճիշտ միեւնոն մասձամբ ևս ալ բանտէն արձակուած օրս ունեցած դրամներս (Յ հնչուն ուկի և քիչ մ'ալ մանրուք) Աչրքապաշեանին ձգեցի: արդէն եղրօրմէն ալ ուզած էր քիչ մը դրամ:

Աքսորուելու մղձաւանջը արդէն բոլոր Հայ բանտարկեալներու միուքը կըրադեցնէր, որովհետեւ Պոլսոյ մէջ կատարաւած անցքերը կ'արձագանդէին ներօք, մինչեւ իսկ օտարազգի բանտարկիցներ շարունակ կը թերագրէին Հայերը՝ որքան կարելի է շատ դրամ ունենալ աքսորի հաւանականութիւնը չեշտելով:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏ

Դատավարութիւնն ամբողջ շարաթ մը ընդմիջուեցաւ, որպէսողի ամբաստանեալներ միջոց ունենան իրենց պաշտպանողական ճառերը պատրաստելու: Միւս կողմէ Սիւրէյա պէյին ալ պաշտօն յանձնուեցաւ՝ Արշաւիրի կողմէ թարգմանուած բոլոր գրութիւնները աշքէ անցնելու և անձգութիւններն աղքելու: Սիւրէյա պէյ այս առթիւ ցոյց տուած էր կատարեալ խղճամատութիւնն ու հայասիրութիւնը: Դատավարութեան ընթացքին բազմաթիւ ապացոյցներով համոզաւեցանք թէ ի՞նչ անազին նշանակութիւն է ունեցել աննախապաշար թարգմանիչ ունենալը: Շատ մը գրութիւններ Արշաւիրի կողմէ այնպէս խեղաթիւրուած և ամբաստանեալներու վիճակը այնքան կը ծանրացնէին, որ պարզապէս սոսկում կզգայինք:

Մինչդեռ միեւնոյն գրութիւնները Սիւրէյա պէյի գրչին տակէն անցած էին մեղմագոյն հոմանիշներով և կարգ մը ծանրակշիռ հատուածներ ալ... այսպէս կամ այնպէս զանց առնուած էին: Մասնաւո-



Հեղակեան բոլոր շրջանակները 1907ին հանդիսաւուրապէս տօնեցին
Կոմիտացութեան Քանամանակը: Այդ առքին Կոմիտասի շրջանակի նրան-
րակած շնորհ Յուշարձանին մեկ մանրանկարն է այս պատկերը:

բարար Օգանեանի, Եղիկեանի, Արծրունու, իմ և Փաթուկեանի պարագաները ցոյց էին արուած ակնյայտ թշնամութեամբ տոգորուած Քէօթէննէի ժողովին և առ հասարակ դաւադրական գործունէութեան դէմ: Ամբաստանեալներ որոշակի գգաղին Սիւրէյա պէյի բարերար դերն ու ներգործութիւնը և, մեր մէջ, կը խոստովանէինք թէ Սիւրէյայի պէս թուրք մը հազար Հայ-Արշաւիրներէ աւելի կ'արժէր:

Արդարութեան պարտք է արձանագրել Սիւրէյա պէյի մեզ մատուցած անփոխարինելի ծառայութիւնները, ինչ որ պէտք է յայտնի ըլլայ մեր ազգին և պատուական հայագէտն արժանի կացուցանէ մեր սրտապին երախտագիտութեան:

Եթէ ևս ազատութիւնս ու կեանքս կը պարտիմ Սապահ կիւլեանի խմբակին կողմէ կուսակցութենչն արտաքսուած ըլլալուս և գուրսէն աղղեցիկ ազգայիններու ջանքերուն ու դիմումներուն, ոչ նուազ պարտական եմ նաեւ Սիւրէյա պէյին, որը իրեն յանձնուած կոնհակի հաւաքածոյին մէջէն ինծ համար նպաստաւոր կաորներու թարգմանութեամբ ինձԱԴ, ԲԱՐԵՆՌՈՒԴԴԱԱԿԱՆի դիրքին մէջ կը գծէր դիմաստուերս: Հստ որում և կարգ մը անպարտութեան վճիռ ընդունող ամբաստանեալներու հետ ևս ալ մեծապէս կ'օգտուէի Սիւրէյա պէյի փրկարար ծառայութիւններէն:

* *

Դատավարութեան հինգերորդ նիստը բացուելուն պէս կարգացուեցաւ Բնդհ. Դատախազին ամբաստանագիրը, որով հետեւեալ մեղադրանքները կ'ըլլային:

Ա.— Հնչակեան կուսակցութիւնն իր ծրագիրը Զ. Բնդհ. Պատգ. Ժողովին մէջ սրբազրելով հանդերձ, Հնչակեաններ նախկին անջատողական ծրագիրը կը հետապնդէին. այդ հին ծրագիրէն մեծ թիւով գտնուած էին լարրերդի, Զէյթունի, Քիլիմի, Պոլսոյ Մասնաճիւղերուն և ձերբակալուած շատ մը Հնչակեաններու քով:

Բ.— Արեւելեան Նահանգները Թիւրքիայէն անջատելով Ինքնալար կամ Անկախ ՀԱՅԱՍՏԱՆ մը կազմելու գաղափարին նուիրուած Փարիզի Հնչակեան կեղրոնի հրատարակած ԿՈՂԸ (Տես «Դէպի Կախաղան» էջ 3—5) ամբաստանեալներու քով մեծաքանակ գանուելով նոյն բանը կը հաստատէ:

Գ.— Զեւք անցուած բաղմաթիւ թղթակցութիւններ և գրգիչ գրութիւններ նոյնպէս կը հաստատեն Թիւրքիոյ Հնչակեաններու ապըստամբական նպաստակները:

Դ.— Քէօթէննէի ժողովին կողմէ տրուած որոշումները բացէ

ի բաց կը հաստատեն Հնչակեաններու խոռվարարական ծրագիր մը հետապնդելը և պետական կարիւր պաշտօննեաններու սպանութեամբ պետութեան դաւաճաններուն (Շէրիֆի, Սաարզի, Խոմայիլի և Բնկ.) հետ դաւակից ըլլալը՝ Քէօմթէննէի որոշումները դործնականապէս (պիլֆի՛լ) որդեգրուած ըլլալը կ'ապացուցուի Թալէաթ պէյի, Արշափի էֆէնամիի և ուրիշ պաշտօննէից գէմ կազմակերպուած մահափորձներով և յիշեալ ժողովին հրատարակութիւնները Թիւրքիոյ Հնչակեաններուն մէջ տարածուած ըլլալով։

Ե. — Ապստամբական ծրագրին, խոռվարարական ձեռնարկներուն, Քէօմթէննէի որոշումներուն և Փարիզի Դաւադիր կեղրոնին կարգադրութեանց Հնչամակերպող թիւրքիաբնակ Հնչակեաններէն ուժանց գէմ եղած սպաննալիքները^{*)}, հաստատուած Պոլսոյ կեղրոնի պաշտօնական գրամթիւններով, բնաւ կասկած չեն թողուր թէ Օսմ. Պետութեան սահմաններէն ներս Հնչակեանութիւնը ապօրէն կազմակերպութիւններով խնդողուած է։

Զ. — Զերբարկալուած Հնչակեաններու խոստովանութիւնները (Իֆատէ) վերը յիշուած ամբաստանութիւններուն կենթարկեն հետեւեալ անձները՝ Փարամազ, Սապահնիրէնան, Վարազզատ, Տօքիթ. Պէննէ, Վահան Պօյածեան, Մուրաս Զաքարիան, Սմբատ Գրիլճեան, Գարրիկէ Քէշիշեան, Երեմիա Մանանեան, Մկրտիչ Երէցեան, Գեղամ Վանիկեան, Պօղոս Պօղոսեան, Յակոբ Ղազարեան, Երուանդ Թօփուզեան, Թովմաս Թովմասեան, Արմենակ Համբարձումեան, Գառնիկ Պօյածեան, Արքահամ Սաեփանեան, Արամ Աչքպաշեան, Հրանտ Եկաւեան և Գարեգին Պօղոսեան։ Ասանց ըստ որինի պատժուիլը կը պահանջուի (Պատժ. Օր. Յօդ. 54):

Է. — Ամրաստաննեալներէն կարապես Փաթուկեան՝ թէեւ Քէօմթէննէի ժողովին մասնակցած է, բայց անոր որոշումներուն համամիտ չըլլալով՝ իսկոյն Պոլսոյ նկած և Պոլսոյ Հնչակեան կեղրոնը անցրերուն իրազեկ կացուցած և անհէ վերջ Պոլսոյ մէջ գումարուած Հընչակեան Պատզ, Ժողովին ենթարկուած ու անոր կարգադրութիւններուն հապատակած ըլլալը Պոլսոյ կեղրոնի 10 Օգոստոս 1914 և Մուրատու Զէյթունցեան ստորագրութեամբ պաշտօնները հասկցուած ըլլալով յիշեալ կարապես Փաթուկեանին անպարտութիւնը կը պահանջուի։

Հ. — Արծրունի, Եղիկեան և Օզանեան՝ թէեւ Քէօմթէննէի ժողովին կողմէ Փարիզի և Պոլսոյ դաւադիր կեղրոններուն անդամակցութեան կոչուած են, բայց բաղաքերով այս պաշտօնները մերժած ըլլալնին հաստատուած ըլլալով, յիշեալներուն ալ անպարտութիւնը (պէրապթ) կը պահանջուի։

Թ. — Լրագրապետ Հմայեակ Արամեանց՝ իր Կոհնակ, Դաշլայիլ և Գիւղանեսն լրագիրներուն մէջ թէեւ քննադատական ծանր ոճ մը գոր-

*) Ակնարկութիւն Կեդո, Վարիչ Մարմեկ անդամներուն եղած սպառնալիքին գոյքերը, կնիք եւն, ուղուելու առթիւ Տես ՎերԱւնոիննի Երկուինքի, էջ 48:

ծածած է Օսմ. Պետութեան վարիչ շրջանակներուն դէմ, բայց հաստատուած ըլլալով որ միւսնոյն առաջ քննադատած է նաև ներքին ու արտաքին խռովարաներն աւ և ասոր համար թէ՛ կանխաւ և թէ՛ Քէօմիթէննէի ժողովին կողմէ արտաքսուած է Հնչակեան դաւագիր կուսակցութենէն, ու այդ ժողովին յիտոյ ալ յանցապարտ արարքներու մէջ իր մասնակցութիւնը ապացուցուած չէ, յիշեալ Հմայեակ Արամեանցին կրած բանատարկութիւնը իբր ՊԱՏԻԺ բաւարար նկատուելով, անպարտութիւնը կը պահանջուի :

Ժ. — Օննիկ Եղիազարեան՝ Քէօմիթէննէի ժողովին Ազամ անուն անձը պատգամաւոր նշանակելու խնդրոյն մէջ յանցաւոր չնկատուելով հանդերձ, վերջերս կեսարիոյ կառավարութենէն ստացուած հետազրով օտնանցի Հայերը զինելով գանձնք Օսմ. պետութեան դէմ ապաստաբելու դրդած ըլլալը երեւան դարուն համար ըստ այնմ իր դատուիլը և օրինաց տրամադրութեամբ պատժուիլը կը պահանջուի :

Ժ. II. — Պոլայ Հնչակեան կեդրոնի անդամները, փոխանդամները և անոնց հաւատարիմ գտնուող Հնչակեան մասնաճիշգերն ու անհատները պատասխանատուութենէն զերծ կացուցուելու պայմանով մնացեալ Հնչակեանները Օսմ. պետութեան թշնամի և կայսրութեան ներքին անդրորութեան մնասակար տարր հոչակուիլը կը պահանջուի :

Ժ. III. — Ի բացակայութեան դատուելով դատապարտուղները օրինաց պաշտպանութենէն զուրկ հոչակուիլը և անոնց սեպհականութիւնները գրաւման տակ տոնելը կը պահանջուի :

Ահա, մօտաւորապէս, ամփոփայքը եղած ամբաստանութեանց ու կը պահանջուի ներուն, անշուշտ այն չափով որշափ այդ կրնայ մարդկային յիշողութեան տակ իշնալ :

* * *

ՆԱԽԱԳԱՀՆ. — Հրաւէր կարդաց ամբաստանեալներուն արտայայտուի անվերապահօրէն, կանխաւ վստահ ըլլալով թէ խօսերու և պաշտպանուելու ամենալայն իրաւունք ունի իրավանչիւր ամբաստանեալ :

ՓԱՐԱՄԱԶ. — Ռւշադրութեամբ ականջ զրի Բաղդա, Դատախազի ամբաստանագրերուն, բայց ինձ համար տակաւին որոշ չէ թէ մննք Հնչակեան կուսակցութեան դատը կը վարենք հոս, թէ՞ ուրոյն խընդիրներով յանցաւոր կը նկատուինք :

ՆԱԽԱԳԱՀՆ. — Հնչակեանութիւնն է որ կը դատուի, իսկ մասնակի մեռնարկներն իրենց կարգին խնդրոյ նիւթ կըլլան :

ԱՐՍԱՄԵԱՆՅ. — Հնչակեան կուսակցութիւնը դատել՝ կը նշանակէ թիւրքիոյ ներքին դործոց նախարարութիւնը դատի տակ տանել, ինչ-

չու որ մեր կուսակցութիւնը յիշեալ նախարարութեան կողմէ քննուելով անոր օգտակարութիւնն ապացուցուած և վաւերացման դրօշին բնգուշած է պետութեան : Յորչափ մեր գերազաս հաստատութիւնն այդ դրօշմբ լուծած չէ , հոս in-corpore կուսակցութիւնը գատել օրինական չեմ ահսներ . . .

ԱԱԱԱԳԱՀ .— Այդ դրօշմը Քէօմթէնաէի մէջ լուծեցին Սապահ-կիւեաններ , Փարամազններ , Պէննէններ , բացի այդ Արամեանց էֆենտի ի՞նչ իրաւունքով պաշտպան կը կանգնի Հնչակեան կուսակցութեան , որմէ արտաքսուած է ինք պաշտօնապէս . . .

ԱՐԱՄԵԱՅՆ .— Ներեցէ՞ք , որ դիտել տամ թէ զիս արտաքսովը կուսակցութիւնը չէ , այլ քանի մը անպատասխանաւու Հնչակեան անհատներ , որոնց դէմ կանգնած են Հնչակեան օրինապահ և գաղափարական շարքերը : Վաղը եթէ Պալոտ կեզրոնն ալ զիս արտաքսէ , դարձեալ մինչեւ կեանքիս վերջին շունչը պիտի շարունակեմ պաշտպան կանգնիլ Հնչակեան նուիրական մկրտչներուն ու գաղափարներուն . . . Գաղափարները մարդու մը մէջէն արտաքսել անկարելի է : Զիս միայն Համակուսակցական Պատագ . ժողովը կրնայ գատապարտել , ինձ հետ գատապարտելու պայմանով նաեւ այն հաղարաւոր Հնչակեանները , որոնք կրնդունին իմ օրինական ընթացքն ու կը բոլոքեն կամայական ամէն արարքի դէմ : Կը կրկնեմ թէ Հնչակեան կուսակցութիւնն իր ամբողջութեան մէջ ամբաստաննել կարենալու համար պէտք է որ ներքին Գործոց նախարարութիւնը հրապարակաւ և պատճառարանեալ առքիւմաններով լուծուած հռչակէ Հնչակեանութիւնը , և այդ չի կրնար ընել , որովհեաւու Հնչակեան կուսակցութիւնը այս երկրին ամենէն աղջնիւ ու կարգապահ օսմանցիններէն կազմուած է՝ միայն Հայրենիքի բարորութեան ծառայելու իդամք : Եթէ զուք վնասակար անհամեներ կը ճանչնաք , զանանք վնասել-դաննել և պատել կարող էք , իթէ ես ալ յանցանք մունիմ , զիս ալ պատճեցէք օրէնքին բացարձակ խստութեամք , բայց մի փորձէք յարձակիլ մեր գաղափարներուն վրայ , որոնք երբէք չարութիւն ներշնչած չեն ուեէ Հնչակեանի մէջ , օրէնքի և արդարութեան դէմ . . .

ԱԱԱԱԳԱՀ .— Ներքին Գործոց նախարարութիւնը ընդարձակ թէղքէրէով մը , յարակից տօքիւմաններով , կ'ամբաստանէ Հնչակեանութիւնն իբր զատածան և ապօրէն : Թող կարգան այդ թէղքէրէն :

Բուն իսկ թալէաթ պէյի ստորագրութիւնը կըող երկարապատում գրութիւն մը կարգացուեցաւ , զրեթէ այն բոլորը՝ որոնք յետոյ «Երմէնի Քոմիքլորի» հասորը ձեւացուցած էին , և կը հասնէին մինչեւ ընդհանուր պատերազմին առաջին 8 ամիսները , կարոյ ապստամբու-

թիւն, վանայ շարժումները, Շ. Գարանիսարի դիմադրութիւնը, Եղեսիոյ ընդգումը և այնրուր անցքերը, որոնց չնորհիւ թալէաթի գոհմակն իր Աւերը կ'արգարացնէ...

Անպատկան լրբութեամբ Հայութեան հասցէին կը շպրտուէին այնպիսի անջնջելի արտաներ և Հնչակեանութիւնը առասպելական եօթնգլխեան դեւին նման իրը անհանդուրժելի կոչմար մը կը ներկայացուէր, և անոր չարաշար, անխնայ պատմուիլը կը պահանջուէր... Դրութեան կցուած էին բազմութիւ պատկերներ, Փօլիս Մհամբասի էն առնուած: Նոյն իոկ Անտիգոնէն... հրաշալի մէթամորֆոզով մը վերածուած էր Անկախ Հայաստանի խորհրդանիշն...

* *

Մահաշունչ այս թէզքէրէին թողած տպաւորութիւնն այնքան ահաւոր էր, որ երբ բանտէն արձակուեցայ՝ առաջին գործս եղաւ Տ. Զաւէն Ս. Պատրիարքին երթալ և հանգամանորէն բացատրել այդ գրութեան աւերիչ զերը, խնդրելով միանգամայն որպէսզի ամէն գնով աշխատուի ձեռք բերել թալէաթ պէջի եղական այդ «կամքասասանեմ»ը, Այս ուղղութեամբ ջանքեր մը եղան և եթէ աղդային իշխանութիւնն յաջողած է ձեռք բերել զայն, անոր հրապարակումը միայն կը բաւէ իթթիհատեան կասավարութիւնը յաւիտենական դատապարտութեան սիւնին բեւեռելու և Հայոց հանդէպ մնուցուած հակամարդկացին զաղափարները լոյս աշխարհ բերելու... Այն ժամանակ, սոսկ յիշողութեան յինլով, մէկ ամփոփոյքը առւած եմ Զաւէն Ս. Ին:

* *

ԱԶԲՅՊԱՇԵԱՆՆ.— Տէր Նախագահ, Ներքին Գործոց Նախարարին ադր ընդգարձակ գրութիւնը հոս դրկուելուն և ձեր կողմէն ալ մասնաւոր հանդիսաւորութեամբ մը մեզի կարգացուելուն նպատակը ի՞նչ է, ասոր խելքու չհամնիր: Եթէ Նախարարութիւնը փաստեր ունի թէ գաւառներու, մէջ խլրուածներ ու եանք անկարգութիւններ են պատահեր Հայերու կողմէ, բնականաբար կուսակալներուն տուած է պէտք եղած հրամանը՝ որէնքի զէմ գործողներն հետապնդելու և յանցաւորները պատմելու համար: Նոյնպէս, այդ գրութեան մէջ յիշատակութիւնը կրլլայ արտասահմանի մէջ զործող Պօղոս Նուպար փաշայի ձեռնարկներուն, որոնք Հայաստանի մը կազմութեան կը ձգտին եղեր: Ասոնք բոլորը, սակայն, ի՞նչ առնչութիւն ունին այս խեղճ բանտար-

կեալներուն հետ , որոնք գրութեան յիշատակած անցքերէն չառ առաջ արդէն իսկ ձերբակալուած ու հոս բանտարկուած են եղեր : Հետեւարար մեզի հետ ընաւ վերաբերութիւն մը չունին ատոնք , եթէ նոյնիսկ օրինական ամբաստանութեան հիմնը ալ կազմեն : Ներեցէք որ հոս գանուող բոլոր ընկերներուս կողմէ յայտարարիմ թէ մերժելով կը մերժենք հոն թուած ամբաստանութիւնները և մազի չափ անդամ պատասխանատուութիւն ստանձնել չենք կրնար մեր կողմէ չ'ործուած ունէ արարքի համար : Մենք իրաւասութիւն չունինք և ոչ ալ պարտականութիւն՝ ամբողջ ազգի մը և նոյնպէս ամբողջ Հնակեան կուսակցութեան հաւաքական գատը պաշտպանելու : Կարձ կապելու համար կը խնդրիմ որ մեզմէ իւրաքանչիւրին համար լսուի թէ ի՞նչ յանցանքով կ'ամբաստանուինք , որպէսզի կարելի ըլլայ ամփոփուիլ և գործին ուղղութիւն տալ ...

ՆԱԽԱԳԱԶ.— Գաւառներու գեպիքերը դուք ստեղծեցիք . Աչքպաշէան էֆէնտի , անսնք որ զործեցին՝ ձեր զործիքներն էին , ձեր որոշումներուն զործադրողները , ձեր գծած շաւզով ընթացան , և հետեւանքն այս եղաւ որ մեր զարաւոր թշնամին՝ Մոսկօվը այսօր Վանի և Երզրումի վիլայէթները մոխրակոյսա վիրածած է , առաջնորդութեամբ Փաստրմանեան , Փափաղեան , Անդրանիկ , Սապահ-Կիւլեան , Վարագգատ և Համազասպի պէս մեր հացով ու ջուրով սնած պիտութեան դաւաճանեղուն . . . Փարամազներ , Ակնունիներ և բազմաթիւ ուրիշ ուսուսհայեր խեղդող գտան Ցարերու երկրին մթնոլորտը և լեզապատառ փախան այդ անօրինակ խրիպտաս էն , ու եկան մեր պատերին մէջ ապահով չունչ առնելու , ասպնչականութիւն վայելելուայս իսլամ Պետութեան մէջ , ապատ խօսք , ազատ աթոռ , ազատ ասպարէզ գտան հոս : Եւ նախկոնճապրման սկսան Օսմ . Պետութեանդէմ դասել , մեր գոյտութեան սպառնալ , մեր չորրհած ազատութիւններէն մեզի դէմ զէնքերուն էն ահարկուն զարբնել . . . Ահա թէ ինչո՞ւ ատեանս ստիպուած է նայիլ ձեր վրայ իրրեւ զաւադիքներու , իրրեւ խոռվարարներու , իրրեւ կործանարար ոյժի , ու ըստ այնմ դատել ձեզ . . .

ՓԱՄԱՐԱԳԱԶ.— Կը տեսնեմ որ Պատերազմական Ատեանի նախագահը պարզապէս ամբաստանողի դերին մէջ կը մտնէ և դատախազի պաշտօն կը կատարէ : Աւելի յաւալին այն է որ դանազան Սապահ-Կիւլեաններու , Վարագգատներու , Փաստրմաններու : Անդրանիկ-ներու զործերուն ալ պատասխանատու կը բռնէ մեզ : Ինձ համար մեծ անպատաւութիւն կ'զգամ , երբ իմ անունս կը կապեն Սապահ-Կիւլեանի և Վարագգատի պէս մարդոց անունին հետ , որովհետեւ երկուքն ալ կը ճանչնամ և համողուած եմ թէ անոնք Հնչակեան կուսակցութեան արաւոր կը կազմեն : Երկուքն ալ ծոյլ , երկուքն ալ արկածախնդիր , խառնակիչ խենթեր , որ բարազիրի (մակարոյժ) պէս կը չորցնեն Հայոց է՞ն բարձր , է՞ն զաղափարական կուսակցութիւնը . . . Բարերազգարար անոնց դիմակները պատուած են այլեւս ու Հնչակեաններ պիտի չուզեն գործիք ըլլալ այդ ապիկարներուն ձեռքին մէջ . . .

ՆԱԽԱԳԱՀ. — Այդպէս պիտի խօսէիք, Փարամազ Էֆէնտի, ձեր ամենածառիթմ պաշտօնակիցներուն հասցէին: Մենք Սասպահ-Կիւլ-Վարագ-դատ-Փարամազ երրորդութիւնն անրաժանելի կը ճանչնանք...

ՓԱՐԱՄԱԶ. — Կը բողոքեմ, կը նախատէք զիս, երբ այդ «հայառաւուներուն» պաշտօնակիցը կ'անուանէք զիս:

ՆԱԽԱԳԱՀ. — Հապա ի՞նչ զործ ունէիք արտասահման, ինչու թոյլ տուիք որ Քէօսթէնձի ժողովը ձեզ նստեցնէ անոնց կողքին...

ՓԱՐԱՄԱԶ. — Մխար է, ես արտասահման զրկուեցայ Պոլսոյ ընկերներուն կողմէ, որպէսզի համերաշխութեան յորդոր կարգամ եւ կարգ մը ընկերներու մէջ սաւած եկած ցրառութիւնը վերցնեմ մէջտեղէն: Սասպահ-Կիւլեան, հրապարակաւ նախատինքի ևնթարկած ու չէղոքացուցած էք, Պոլսոյ ամենակարեւոր մէկ ընկերը, մինչդեռ Թուրքիոյ ընկերներու սառուար մեծամասութիւնը այզ չէղոքացուած և յետոյ ալ արտաքսուած ընկերոջ կողմը կը բռնէին, նոյն իսկ Պէյրութի Հնչակիան Մասնաձիւզը՝ որ ընդհանրապէս համալսարանական ուսանողներէ կը բարդիանար, պաշտօնապէս հրապարակ եկաւ ի պաշտպանութիւն



Տ. ԶԱԽԵՆ Ս. ՊԱՏԻՒԱԲՔ Տէ՛ր Ե-ՂԵՂԵԱՆ, որ իր կորովի դիմում ներով ու բազմակողմանի ձեռնարկներով և այս մը բանարկեալներ ազատեց Պատրազմական Աւետիք բանտէն ու Վագրերու նիւթանէն: Ես այ, ի մէջ այլոց օաս բան կը պարփակ ։ Սրբազնութեան նոյրական խնածոց ու բարձր նոզածութեան: Թէ՛ բաներ եղած միջոցին եւ թէ բանտէն ելնելէն յեռոյ միջնէն Եւ առաջրամ օրը նիւթական եւ բարյական ամէն այսկութիւն վայելած եմ Խոմէ, որուն համար յաւ էն եւախապատր են: Զաւէն Ս. Տօմէն իւազէկ ըլլալով իմ բանարկութեան եւ առաջական բոլոր պարագաներուն, ոչ միայն պատուեց զիս Եւ վասնութեամբ, այլ եւ՝ ուրեզ յածոյ փոփոքի բար-բաներուն հակառակ նարկադրաբար կոչեց զիս Կէմիկ-Փաւայի Ազգ. Վարժարանի Ցնօրէնութեան պատօնին Մատնաւոր շանէներով սատաեց այդ պատօնին պետական վայրացման զորդին: Դրամական միջոց ընձեռեց զինուրական փրկանիս վնարման եւ լինչապէս, առանց վարանելու կինամ բնել թէ, կեանուկով պարտական եմ այս անզուզական Ս. Նոր պատօնանութեան:

միջոց ընձեռեց զինուրական փրկանիս վնարման եւ լինչապէս, առանց վարանելու կինամ բնել թէ, կեանուկով պարտական եմ այս անզուզական Ս. Նոր պատօնանութեան:



արտաքսուածին։ Խորիրը օրբսաօրէ կը ծանրանար, եթէ առաջը չառ-
նուէր՝ ապահովարար ուստահայի և սածկահայի խտիրն ալ ծայր պիտի
տար և կուսակցութիւնը պիտի պառակտէր։ Զիս զրկեցին, որպէս զի
չարիքին առաջն առնեմ, արտաքսման վճիռը չնշել տամ, բոլոր ուժերը
գործին չուրջն համախմբեմ. . . ինձ վիճակած էր Հնչակեանութեան մէջ
խաղալ այն գերը, ինչ որ Դաշնակցական Կուսակցութեան մէջ կը խա-
զար Սիմեօն Զաւարեան, քայլայումին զէմ կանգնելու և անհամերաշխ
ընկերները հաշտեցնելու գերն էր այդ։ Պոլայ ընկերները, եթէ հար-
ցաքննուին, միքարերան պիտի հաստատեն այս պարագան։ Դժբաղզա-
րար, չյաջողեցայ առաքելութեանս մէջ, որովհետեւ Սապահ-կիւլեան
և Վարազգատ ձուկ որուալու համար պղտոր ջուր կուղին, ուստի չնա
փափաքիր որ կուսակցութիւնն ի ներքուստ գորանայ և կարող ուժեր
գործին մէջ մտնեն։ Այդ երկու ճիւղներն իրենց անձնական մտա-
ծումները կուսակցութեան ընդհանուր շահերէն բարձր կը բռնեն, տե-
սակ մը անիշխանականներ են անսնք, որ զրնան աւելի չուտ գրսի
մութ ուժերուն գործակցիլ ու չարիք յդանալ, քան ներկուստ մտաւա-
րականներով պաշարուիլ ու օրինական կեանք վարել կուսակցական
չը ժամանակի մէջ. . . վերջապէս Հնչակեան կուսակցութեան բոլոր դժբաղ-
զութեանց պատասխանատուններն են Սապահ-կիւլեան և Վարազգատ,

Անկախ Հայաստան

12

իսկ միւս ընկերները ուրիշ բան չեն, բայց եթէ անմեղ զրհերը ահօնց չարաշահութեան ու շանթաժներուն... Այսեղ գատուադ խեղճ մարդիկը անիծելով պիտի անիծեն իրենց գժբազզութեան շարժառիթները, եթէ Ասեանդ ջմարտութենէ չեղի և բանտարկութեան կամ ուերիշ պատժի վճիռ տայ ասոնց դէմ, որ խսկապէ՛ս անմեղ են, որ բացարձակապէս պատասխանատու չեն հոս կարգացուած բաներուն..., Պարոննե՛ր, ձեր նախագահը քիչ առաջ կը յայտարարէր թէ ուրիշ երկիրներու մէջ քաղաքականապէս նեղուողներ այս երկիրը կ'ընարեն իրեւ ապահով ապաստան, իրեւ ազատ երկիր, հո՛ս կուրան ազատութիւն վայելելու: Եատ բարի: Բայց ազատութիւն է, բայց արդարութիւն է կ'ըսեմ, զիանալ որ յանուն Հնչակեանութեան կատարուած ամէն ապօրինութեան հեղինակները Ապահն-Լիւլեանն ու Վարազգանն են, և այնու ամենայնիւ անոնց փոխարէն բռնել քանի մը տասնեակ պատուաւոր քաղաքացիներ ու բերել գատել զանոնք երկու աւանքիւրիստներու ըրածներովը... Կրսէք թէ Շէրիֆ Փաշա այսչափ հազար ոսկի տուած է Հնչակեաններուն որպէսզի այդ զրամով Թիւրքիոյ մէջ խոռվութիւն յարուցանեն կամ այս ու այն պաշտօնեան սպանեն..., բայց հոս իբր ամբաստանեալ ներկայացգողներէն ո՞րը տեղեկութիւն ունի այդ բաներէն, ո՞րը այդ հազար-հազար ոսկիներէն կոսպէկ մ'անգամ առած է:

ԱՐԾԱԽԻՐ ՍՈ.ՀՈ.ԿԵՍ.Ն (նախագահին հաւանութեամբ ընդմիջելով). — Կերեւի թէ Փարամազ էֆէնտին ինքզինքը Ormiston Road կը կարծէ կամ կնոթազրէ թէ այս գերազոյն ատեանը ափեղ-ցիեղ ձառեր լսելու պարտականութիւն ունի... .

ՆԱԽԱԳԱՀ. — Արշաւիր էֆէնտի, իրաւունք չունիք ամբաստան-ալին խօսելակերպը քննազատելու կամ ուեւէ վիրաւորական ակնարկութիւն ընկելու սա կամ նա ամբաստանեալին հասցէին... Դուք խօսք ուղեցիք ուղղում մը կամ յայտնութիւն մը ընկելու համար: Բուլլիքնիդ ըսէք ուղղակի:

ԱՐԾԱԽԻՐ. — Կուզէի ըսել թէ Փարամազ մօաէն տեղեակ է Շէրիֆի և Հնչակեան քլիքին բալոր գաւերռուն, ինքն անձամբ ալ մասնակցած է այն բանակցութիւններուն, որոնք թանին լրագրին մէջնկարագրուած են: Փարամազ, Ռուբէն կարապետեան և Տօքթ. Պէնսէ ստացան Շէրիֆի տուած դրամներէն մաս մը և այդ զրամով Օտեսայէն ու Պուլկարիայէն հոս բերին սա բիորիսրները՝ Թալէաթ պէյը, Էնվէր փաշան և զիս սպանելու նսպատակով: Նոյն զրամով զնուեցան կարդ մը զէնքեր, որոնք հաւանօրէն պիտի զործածուէին նաեւ Իթթիհատ-Թէրազզի կարեւոր գործիչներուն դէմ, եթէ արդարութեան ձեռքք չըլս-նէր այս ոճրազործներու օձիքէն ու չյանձնէր զազանի ոստիկանու-

թեան . . . Օր մը պիտի զայ , երբ այս մարդկանականներուն գնդակէն պիտի
իյնային Մուլրատի , Տօքթ . ծէլալի , Թումաճեանի և Արծրունիի պէս
մարդիկներ , որոնք չէին ուղած կոյրդկուրայն հնագանդիլ եղեանադործ
խմբակին հրամաններուն : Հարցուցէք . սա՝ Գարեգին Զիթնեան սպանող
Օտեսացի Սարը հայիկն , սա արին հոտող Վառնացի Մուրատ Զա-
քարեանին , սա Պիթլիզի զլուկի կտրող Սմբատին կամ Ակասիի Պէտ-
րոցին , Սա կեսարացի Երեմիա Մանանեանին , սա Տէնիպլիցի Արմե-
նակին , սա Շապին Գարանիսարցի Գարեգինին , սա Գարապաղցի Փա-
րամազին և վերջապէս ամէն մէլլը մէլլէկ երկը ու մէլլէկ քաղաքէ
եկած սա մարդոց հարցուցէք թէ ի՞նչ բան զիրենք Պոլսոյ մէջ միա-
ցուց և հիմա ալ հսու մէկանեղ կը դատուին . . . Ասոնց ո՞րը «վաճառա-
կան ևմ» կրտէ , որը՝ գոմիսիօննի , որը՝ համալ , որը՝ կօշկակար և վեր-
ջապէս ամէնքն ալ տարբեր արհեստի և տարբեր ասպարէզի մարդիկ
ըլլալով , ի՞նչ հրաշքով այսպէս միեւնոյն օրը և միեւնոյն դաւադրու-
թիւններու ցանցին մէջ կը բանուին . . . Այս մարդիկ մեր նուիրական
հայրենիքը պիտի կործանէին , մեր է՞ն կարող իշխանաւորները պիտի
սպանէին , մեր թշնամիններուն նենդաւոր գործերը պիտի գիւրացնէին . . .
է՞ն առաջ ինձմէ սկսան , որովհետեւ դիմէին որ իւենց բոլոր
զադանիքները ծանօթ են ինձ և զիտէին նունպէս թէ Օսմ . կառա-
վարութեան հանդէպ որքա՞ն անձնուէր ու անկաշառ եմ . ինձի ուղ-
ղուած զնդակները Օսմանցիութեան կուրծքին ուղղուած էին , բայց
Ասուուած պաշտպանուց մեր նուիրական հայրենիքը . . .

ՆԱԽԱԳԱՀ (ընդմիջելով) . — Արշաւիր էֆէնտի' , ամիսփեցէք
խոսքերնիդ . և բուն նիւթին չուրջ դարձէք :

ԱՐԾԱԼԻՒԹ . — Կը տեսնեմ որ ասոնք ամէն յանցանք Սապահ-
կիւլեանին ու Վարազգատին կուզեն վերագրել . Մինչդեռ այդպէս չէ .
Սապահ-կիւլեան ըստուած հերիքը Աստուածոյ մէկ «պուտալան» է , որ 500
դրուշի հաշիւին մէջէն չ'կրնար ելնել և մեծ գործերու մանելու ալ
շատ զլուկի չունի : Սապահ-կիւլեանի փորը կշտացնողը կրնայ անոր
երասանակն ուզած կողմը քաշել : Եէրիփին փարաները Վարազգատն
ու Փարամազը քաշեցին : Վարազգատ ըստուածն ալ Փարամազին չափ
մոլեսանդ ու խիզախի չէ : Այդ է պատճառը , որ ես գես Ռումանիա ե-
ղած միջոցիս զիտէի թէ «գործը» Փարամազն էր առած վրան . անոնք
հոն միացին և Փարամազ Պոլիս եկաւ թէօսթէնձէլ մ.չ արուած որո-
շումները գործադրելու համար Տօքթ . Պէննէին ու Ռուբէն կարապետ-
եանին հետ : Ռոբիչ մըն ալ կար «Զօլախ Վահագն» անունով , բայց
անիկա «խուռանազ» բրթաւ ու կծիկը դրաւ . . .

ՆԱԽԱԳԱՀ . — Մենք Զօլախ Վահագն անունով ամբաստանեալ մը
չուռանք , հետեւարար պէտք չ'կայ ծանրանալ անոր անձին վրայ : Յու-

սամ թէ վերջացուցիք, Արշաւիր էֆէնտի', իսկ եթէ բռն խնդրին վերաբերող կարևոր յայտնութիւններ ունիք, կրնաք չարունակել:

ԱՐԵԱԼԻՒՐ.— Նախադան պէլը, որ այնքան հաճերատար է, ամբաստանեալներու երկար-բարակ ըսի ըսաւներուն հանդէպ, յայտնապէս կը հասկցնէ թէ զիս լսելու փափաք չ'ունի: Ասիկա, իրաւ որ, զարմանալի է, ես կըսեմ թէ այս մարդիկ որոշ զիտակցութեամբ և կանխամտածութեամբ պիտի ձեռնարկէին անանկ գործերու, որոնք — Սառուած մի՛ արասցէ — մեր պետութիւնը պիտի կործանէին...

ՆԱԽԱԳԱՀ.— Արդէն այդ խնդրով է որ կ'զրադինք: Շարունակեցէ՛ք, Փարամա՞զ էֆէնտի', ձեզ ընդմիջած էինք:

ՓԱՐԱՄԱԶ.— Այսօր կանսաւոր սնունդ առած չենք, արդէն ե՞րբ կուշա եղանք այս գժոխք բանտին մէջ, բայց անօթութիւնս մոռցայ և կուզեի որ սա էֆէնտին (Արշաւիրն ակնարկելով) մինչեւ կըս զիշեր խօսէր ու ձեզի հաճոյանալու միամտութեամբ հաստատէր թէ «քան զպապն պապական» օսմանցի մըն է..., վա՛յ այն երկրին, որ ասանկներու պաշտպանութեան կ'ապաւինի, վա՛յ այն արդարադատութեան, որուն ուղեցոյցը պիտի ըլլայ Արշաւիր Սահակեանը...

ՆԱԽԱԳԱՀ.— Մեր պաշտպանն Աստուած է և մեր ուղեցոյցը՝ ձեր Վարդգէմներուն, Մուրատներուն ու Տաղաւարեաններուն քուէ-արկած օրէնքները... Եթէ հոս երկու կողմերը կը լսենք, խնդրիները լուսաբանելու և խօսքի ազատութիւնը չկապտելու համար է: Այլապէս ձեր հարցաքննութիւնները, ձեր իսկ ստորագրութիւններով վաւերացած, կը բաւեն մեզ՝ յստակ զաղափար կազմելու ամբաստանեալներու և ամբաստանութեանց ժամին: Ձեր հազարաւոր նամակները, շրջարերականները, թերթերն ու զէնքերը ինքնին կը խօսին ձեր մասին: Այսու առնենայնին միջոց կուտանք ձեզ պաշտպանուելու, մնդի տարհամողելու... Բատ որում պատշաճ է որ կարգացուած ամբաստանագիրը առանցքը դարձնէք ձեր խօսկիքներուն: Դաղափարի ծառայողներ ըլլանիդ կը շեշտէիք շարունակ, ուրեմն այդ զաղափարները շօշափեցէք, առանց անձնականութեան երթալու:

ՓԱՐԱՄԱԶ.— Իրաւունք ունի՛ք արդեօք այս դիտողութիւնն ընելու մեզ, երբ զատավարութիւնն արդէն իսկ քառային վիճակ մը առած է: Դուք այս նիստին համար ըսած էիք թէ ինքնավար կամ անկախ Հայաստանի խնդրոյն պիտի յատկացուի, մինչդեռ ա՛նգին ժամանակ կորաւ, առանց այդ խնդրին խօսքն ըլլալու: Եւ լաւ որ չեղաւ, որովհետեւ ինձ համար ՀԱՅԱՍՏԱՆԻ խնդրին մը գոյութիւն չունի: ՄԵՆՔ Սօսիալ Տէմօքրամեներ ենք, մեր հայրենիքը աշխարհն է և մեր ազգը՝ ամբողջ մարդկութիւնը: Եւ եթէ հայ միջավայրն ենք ընտրած

ասպարէզ մեր գործունէութեան, ատոր պատճառն ալ ուրիշ բան չէ, բայց եթէ այդ ազգին պատճութեան, լեզուին ու կարիքներուն աւելի մծաէն ծանօթ ըլլալիմ: Աս Տիգրանակերափ կողմնը իմ զաղափարներս հաւասար սիրով ու եռանդով արածած եմ՝ ինչպէս Հայուն, այդպէս և Թիւրքին ու Քիւրտին, Արարին ու Ասորիին: Մենք անջաւառական ունեէ նպատակ չունիք, և ինչ որ պիտի կրնաք ըսել Վէնիդէլոսի մը մասին, նոյն անկարող էք վերապրել նոյն խոկ ՍապահԿիւրեանի մը: Հետեւաբար Անկեան ՀԱՅՈՒՍԱՆի խնդիր չկայ և չկըրնար ըլլալ մեր զատավարութեան մէջ:

ՆԱԽԱԳԱՀ.— Բայց մեր սեղանին վրայ դանուող Հնչակիան հրատարակութիւնները արդպէս չեն խօսիր:

ՀՄԱՅԵԱԼ ԱՐԱՄԵԱՆՑ, — Զեր սեղանին վրայ կը դանուին, արդարեւ, հրատարակութիւններ, որոնք Հնչակեանութիւնը կենթարկին անջատողականութեան (séparatisme) ամրատանութեան: Բայց, կաղաչեմ, ուշադրութիւն ըրէք թէ ե՞ր են հրատարակուած անոնք և Թիւրքիոց պատմութեան ո՞ր շրջանին կը վերաբերին: Այն ժամանակ, երբ այդ թղթերը կը արամարանէին թէ Համիտեան բռնապետական թէժմը վերանորոգութեան անընդունակ ըլլալուն համար պէ՛տք էր Հայատանի և Հայ ազգի ճակատագիրը զատել կործանարար վարչութենէն, ձիչդ միևնոյն ժամանակ արտասահմանի մէջ հրատարակուող Միզաններ, Մշշվիրքներ, Ծուրախ Իւմենքներ, Եկենի Ֆիֆիրներ յառաջադէմ թիւրք երիտասարդութիւնը կը տուգորէին նոյն այն զաղափարներով, որոնց անունով հրապարակ էին իջած մեր կարմիր նախորդները: Այն ժամանակ Մուրատ Պէյեր, Անմէտ Ռիզաններ, ՍապահԿտտիններ, Թալէաթներ, Էնվէրներ ու Նիզամիններ իրենց զաղափարակիցներով կը խոստովանէին թէ արտադրող ու շինարար Հայ տարրը դանդաղ մահացութեամբ կ'սպառէք տնտեսական ու քաղաքական անտանելի ճնշումներու երեսէն և թէ թափքիրներն ու աղերսները անզօր միջոցներ էին բաղձացուած անդրբութեան տիրանալու համար... Ի՞նչ կուզէր Հայը, ինքնիշխանութիւն, անկախութիւն, ցեղալին տիրապետութիւն... Ո՞չ, ո՞չ և ո՞չ: Անոր միակ իտէալն էր ապահով անմնել իր կեանքը, ստացուածքը և պատիւը, այսինքն բնական ու տարրական իրԱԽՈՒՆՔ մը, զոր իրեն կը զլանային սակայն դարերէ ի վեր... Մեր նախորդները գերազոյն իղձ մը ունէին,— տեսնել Թիւրքիան արդիականացած, քաղաքակիրթ ու լուսաւորեալ պետութիւն մը, որուն սահմաններուն մէջ հարստահարչին լուծէն ազատ ըլլային Թիւրքն ալ, Թիւրտն ալ, Հայն ալ, Յոյն ալ: Անոնք ցեղի, կրօնի և ծագման խտիր չճանչցան և բոլոր ընդզիմադիր տարրերն հրաւիրեցին ահաւոր մարտի՝ հասարա-

կաց. թշնամիին — բռնապետութեան դէմ, յանուն ընդհանուր ազատա-
գրաւթեան ։ Այս Պատերազմական Ատեանին վսեմ. Նախազահը տարի-
ներէ ի վեր մօտէն կը ճանչնամ և գիտիմ որ ինքն իսկ կլանուած է
եղեր. միեւնոյն սկզբունքներով ու զաղափարներով։ Այս, Տէր Նախա-
զան, դուք մէկն էիք այն մարդիկներէն, որոնք կընդունէին թէ լոկ
քարոզութեամբ ո՛չ Համիտեան բացարձակ բռնապետութիւնը տեղի
կուտայ և ո՛չ ալ այս երկրին կենսական հիմքը ծծող աւատականու-
թիւնը (féodalisme) կը չնջուի Դուք յանախ դատած էք զիս այս գե-
րագոյն Ասեանին առջեւ, երբ Մամլոյ վերատեսչութիւնը կոնալի մէջ
զրած այս կամ այն խմբագրականն երկրին շահերուն դէմ. Ենթազրե-
լով, զիս հոս զրկած է . . . պատժուելու համար։ Դուք՝ քննելով ու
թափանցերով զրութիւններուն խմատին, միշտ ստիպուած կըլլայիք
խոստովաննելու թէ իրականութեան մէջ մեր տեսութիւններն աւելի
պայծառ էին և մեր սէրը աւելի խոր ու անկեղծ էր հասարակաց Հայ-
նիքին հանդէպ Ու ազատ կ'արձակէիք մեզ։ Մինք, ահա, միշտ սիննոյն
մարդիկն հնք, միշտ միեւնոյն անձնութրութեամբ փարած ենք մեր անփո-
փոխելի սկզբունքներուն։ Մինք թշնամի ենք ամէն անիրաւութեանց և
սիրով կը մեռնինք, երբ իրաւունքին ստացումը այլապէս անհնար կըլ-
լայ։ Ասոր ապացոյց՝ այն անվիրապան խիզախումը, որով արձանա-
ցած եմ եղեր հաւասար ուժգնութեամբ պետական պաշտօնեայ Ար-
շաւիրի մը և կուսակցութեանս չէ ֆերէն Մապահ-կիւլեանի մը
դէմ . . . Իսկ թէ նախորդ բէժիմին վերաբերազ զրութիւններ ի՞նչ զործ
ունէին ամբատանեալներուն քով, ներեցէք որ համարձակիմ
պնդել թէ ապահովարար այսօր ձեր տուններուն մէջ կը զանուին Մէշ-
վիրեններու և Շուրայի Խմելքներու շատ մը օրինակներ, առանց սա-
կայն մազաշափ կասկած կամ ստուեր ձգելու ձեր հայրենասիրութեան
վրայ։ Արդ, իրաւունք ունէր Փարամազ, երբ կըսէր թէ իր համար
Անկախ Հայաստանի խնդիր մը դայութիւն չ'ունի։ Այսպիսի վերագրումը
մը առջեւ մեր անձը չէ որ խորհրդածել կուտայ մեզ, այլ որոն իսկ
կուսակցութեան սպառնացաղ վասանքը, որովհետեւ երբ անգամ մը
Հնչակեան կուսակցութեան պարկեշտութիւնը ստուերոսափ, ա'լ այնու-
հետեւ կասկածի ցեցը պիտի կրծէ մեր հասարակական կեանքին ար-
մատը։ Մի՛, մի՛ այդպէս դատէք, Տէր Նախազան, պատմութեան՝
խղճի և արգարութեան ըմբռնումը կը յօշուուի այդպէսով և զալիք
սերունդներ ժիստական դրօշմ կը դնեն մեր ընթազքին վրայ, երբ
դնահատելու ելլեն։ Ընդհանուր Դատախազ պէցը կարդ մը ուրիշ ան-
մեղներու հետ իմ անպարտութիւնս ալ կը պահանջէ։ Շնորհակալ եմ,
ու կը հաւապամ թէ, երբ այս դատավարութեան ընթացքին մէջ ամէն

բան արդարութեամբ լուսաբանուի, հոս ո՛չ ոք պիտի մնայ զատապարտելի: Բայց ահաւասիկ կը յայտարարեմ թէ՝ լաւ և որ զիս դատապարտի եւ անձամբ ինձ տուժել տա, ան այս պատուական ու օրինապահ կուսակցութեան վնասակար զարդարաւունը վերագրեի: Եթէ ձեզի «քաւութեան նոխազ» ներ պէտք են, առաջ՝ մենք, մեր անմեղութեամբ հանդերձ, պատրաստ ենք զնելու մեր գլուխը ողջակիցումի սեղանին վրայ, հարուածեցէ՛ք մեզ և սակայն խնայելով մեր զարդարաւունը, որոնք կարտայացառին Զ. Ընդհանուր Պատգամաւորական Ժողովին որոշումներով:

Ա.Ա.Ա.Գ.Ա.Հ. — Հմայեա՛կ էֆէնտի, այս Ատեանը զերծ է ամէն նախապաշտառում, բայց երբ կը բաղդատինք հոս արտասանուած ճառուրը՝ մեզի ներկայացուած ամբաստանազրերուն նետ, ցաւ ի սիրտ կը տեսնենք որ Հնչակեան Կուսակցութեան նոր ծրագիրը մշակող Վեցերորդ Քօնկրէն նախակին Մրագիրները չնջուած ըլլալու մասին ունէ յայտարարութիւն չըներ: Ասկէ կը հետեւի որ ընկերակցութեանց օրէնքին յարուցած զժաւարութիւնները բառնալու համար, արտաքուստ, օրինականացած Մրագիր մը մէջտեղ հանող այդ ժողովի իր խորիմաստ լուսամբ արտօնած է կուսակցութիւնը՝ շարունակել իր զործունէութիւնն ՀԱՏ ԱՄ.Ա.Զ.Ն.Ռ.Յ.Ն. Ահաւասիկ շրջաբերական մը, որ «Աւրաքաչեան և Արամեանց» սասորազրութիւնները կը կրէ՝ կնիքո՞վ մը, որուն մէջ չընչակեան նախակին զինանիշը զրուիլ մոսցուած չէ, բայց թուրքերէն բառ մը, գիր մ' իսկ չ' պարունակեր, մինչդեռ, բառ օրինի, պիտական լեզուով պիտի շինուած ըլլար պաշտօնական կնիքը, ի հարկին հայերէնն ալ մէկ կողմը զնելով...

Ա.Բ.Ա.Մ.Ե.Ս.Ն.Յ. — Մանրէարանական (միգրուզօփիի) զննութիւն... Քանի որ ա'յլ պարագան անգամ մաքերնուդ մէջ տեղ է բռնած, բացարձութիւն մը տամ, ինչպէս թարգմանիչ պէցերն ալ կրնան հաստատել՝ այդ կնիքին բովանդակութիւնն է «Սոսիալ Տիկոֆրաք Հնչակեան Կուսակցութեան Տաճկաւանի Կերտոնական Վարիչ Մարմին». ութը բառեր, որոնցմէ երկուքին սոսկ սկզբնատառերը (Ս. Տ.) գրուած ըլլալով հանդերձ, հազիւ կարելի է եղեր սեղմեցնել: Կրնաք երեւակայել թէ ինչ ահապին ու ածեւ կնիք մը պիտի ունենայինք, եթէ այդ ութը բառուն վրայ աւելցնէինք թուրքերէնն ալ՝ «Մանալիք Օսմանիկ Սոսիալ Տիկոֆրաք Հնչակեան ձկնիյերի Հեյեկը Խտարի Մերքզիկիսի»: Ահա այս անպատճենութեան ասացն առնելու համար երկու կնիք շինել տուած ենք, մէկը զուտ թուրքերէն և կը զործածուի կառավարութեան ուղղեալ գրութեանց մէջ, ինչ որ կերեւի Ատեանիդ ունեցած պաշտօնագրերուն վրայ, և միւսը՝ միայն հայերէն, երբ գրութիւնը կազմակեր-

Քեռէ Արգուի հնչակեան խումբը

Հայաստան մասն վիզոցին



պութեան ուղղելի է : Այս առթիւ թոյլ տուէք մերժել անիրտու առաստանութիւն մը , ուղղուած Զ . Ընդհ . Պատր . Ժողովի հասցէին : Երբ թէ երկերես ընթացքով մը՝ դաւադրական Ծրագիրը յաւերժացած է եղեր : Աւելի՝ քան ցաւալի զրագարաւթիւն մէ այս , որուն զէմ բոլոր ընկերներուն կողմէ կը բողոքեմ ուժգնորէն : Վեց առարի է , ահա , այդ նոր ծրագրին ողիին ու տասին ծառայելնիս , առանց երբէք ենթադրելու : Իսկ թէ օր մը կընայինք մեր հաւատարմութիւնը զան տալ կանխակալ կարծիքներու . . .

ՆԱԽԱԳԱՅՆ . — Հաշա . . . Հոս կանխակալ կարծիք չկայ : Ահաւ տասիկ Տօքթ . Պէնսէի կողմէ Պաֆրայէն գրուած նամակ մը , ուր բացէ ի բաց «կը խանդավասիմ , կըսէ , երբ օր աւուր կը համոզուիմ թէ Հընչակեան Կուսակցութիւնը կը վերադառնայ 1890—95 տարիներու անմուանալի գործանէութեան . . . Մեր շարքերը հոգուով սրտով պատրաստ են նետուելու Յեղափոխութեան Կարմիր Յորդանքին մէջ , իսկ ժողովուրդը անմիջապէս պիտի փարի մեզի , երբ մեր ասպատակալին զրոհը տեմնէ . . . Այս ազգը կուսակցութիւնները կը սիրէ Սահմանադրութեան առաջուան ասարագին մէջ . և իրաւունք ունի , պառաւի լաշակները մեր զէմքին չեն վայլեր . . . » (Տօքթ . Պէնսէին ուղղելով իր խոսքը) Տօքթ . Էդէնտի , Թարգմանութիւնը ձշաւի կատարուած է :

ՏՕՔԹ . Պէնսէի . — Մայրէ ի ծայր սուտ է . ևս այդպիսի նամակ մը գրած չ'եմ երբէք :

Հիշակեած Զինուար իսում



ՆԱԽԱԴԱՀ (առջեւի թուղթները խառնելով՝ նամակին բնագիրն հանելով). — Ահաւասիկ ձեր նամակին բնագիրը. սա որո՞ւն ստորագրութիւնն է :

ՏՕՔԹ. Պէննէ. — Ամէն պարագայի տակ իմո չէ :

ՆԱԽԱԴԱՀ (քարտուղարին). — Տուէք Տօքթ. Պէննէին միւս նամակները և թող թարգմանները բաղդատեն :

Հանուեցան կարգ մը նամակներ, Տօքթ. Պէննէի զրայ և ստորագրութեամբ, յար և նման նախագահի ցոյց տուած նամակին : Բայց Տօքթ. Պէննէ յայտարարեց թէ իր զրածները չէին անոնք :

Նախագահը ցոյց տուաւ Քէօնթէնճէի ժողովին վերաբերեալ գրութիւն մը Տօքթ. Պէննէի ստորագրութեամբ և հարցուց թէ այդ ալ իրը չէր :

ՏՕՔԹ. Պէննէ. — Բնականաբար իմո չէ, Քէօնթէնճէի ժողովին հետ ես ի՞նչ առընչութիւն կրնայի ունենալ...

ՆԱԽԱԴԱՀ. — Դուք Քէօնթէնճէի ժողովին չէի՞ք մասնակցեր, Տօքթ. էֆէնտի՛, զուք պատղամաւոր չէի՞ք, զուք ատենապետը չէի՞ք այդ ժողովին :

ՏՕՔԹ. Պէննէ. — Բացարձակապէս ոչ, ուրիշ մէկն ըլլալու է :

ՆԱԽԱԴԱՀ. — Բայց ձեր ընկերներն իրենց ստորագրութեան տակ կը հաստատեն ձեր մասնակցութիւնը :

ՏՕՔԹ. Պէննէ. — Բոլորն ալ կամ անդիտակցարար ստած են : Այդ ժողովին միջոցին ես Պոլիս կը զանուէի և հիւանդ՝ անկողնոյ կը ծառայէի :

Կարդացուեցան Փարամազի , Ռուբէն Կարապետեանի , Փաթուկ-
եանի , Պօղոս Պօղոսեանի , Արշաւիրի , Ճանկիւլեանի , Մուրատի և կարգ
մը ուրիշ ընկերներու հարցաքննութիւնները , ուր կը խոստովանէին թէ
Տօքթ . Պէննէ մասնակցած էր Քէօսթէննէի Ժողովին :

ՆԱԽԱԴԱՀ . (Պօղոս Պօղոսեանի զիմնելով) . — Գույումնի' , գուք չէք
խօսիր , Քէօսթէննէի Ժողովին մէջ ալ այսպէս լուռ ու մունջ կը նըս-
տէիք ...

ՊՕՂՈՍ ՊՕՂՈՍԵԱՆՆ . — Երբ ինձի հարցում մ'ուղղուի՝ կը սրա-
ատամանեմ , այս է սովորութիւնս :

ՆԱԽԱԴԱՀ . — Զեղի հետ ուրիշ ո՞վ մասնակցեզաւ Քէօսթէննէի
Ժողովին :

ՊՕՂՈՍԵԱՆՆ . — Ես կայի հոն , Կարապետ Փաթուկեանն ալ կար ,
որ հոս ինձի հետ բանտարկուեցաւ և վերջը առանց դատուելու արդա-
րացաւ ու հիմայ նորէն առանց դատուելու կարդարանայ , թէեւ անոր
ու իմ միջեւ բնաւ տարրերութիւնն չկար , անիկա միայն հարուստ աղ-
դականներ ունէր ու ես չունէի ...

ՆԱԽԱԴԱՀ . — Տօքթ . Պէննէ ալ հո՞ն էր և կը մասնակցէ՞ր Ժո-
ղովին :

ՊՕՂՈՍԵԱՆՆ . — Ես բողոքական ծերունի մըն եմ , ամէն կերպով
դժբաղդ արարած մը : Տօքթ . Պէննէ բանտին մէջ ամէն Հնչակեանէ
աւելի օգնած է ինձի , թէ ուտելիքով , թէ դրամով և թէ ամենն կեր-
պով : Անիկա ուրանալն ապերախտութիւն կըլլայ : Ասով հանգերձ մեր
Տէրը սուա խօսիլը կ'արգիլէ , հետեւարար կը պարտիմ խոստովանիլ
թէ , այո' , Տօքթ . Պէննէ պատզամաւոր էր , կը մասնակցէր Ժողովին ,
և յայտարարութիւնն ալ իր ստորագրութիւնով եղաւ : Արշաւիր էֆէն-
տին ալ գիտէ այս բանը , ինչպէս նաեւ զիտէ որ ես վնասակար որո-
շումներու համամիտ չեմ գտնուած , թող խղճավ խօսի :

Տօքթ . Պէննէ . — Անիկա ուրիշ «Պէննէ» մը ըլլալու է . ես
Պէննէ Թորոսեան կը կոչուիմ :

ՆԱԽԱԴԱՀ . — Պօղոս Պօղոսեան էֆէնտի' , Քէօսթէննէի ձեր Ժո-
ղովին մասնակցողը այս Տօքթոր Պէննէն էր թէ մէկ ուրիշը :

ՊՕՂՈՍԵԱՆՆ . — Թող ներէ ինձի Տօքթօրը , սուա չեմ կրնար խօ-
սիլ , մասնակցողը նոյն ինքն այս Տօքթօր Պէննէն էր , որ Պաֆրա ալ
եկած է և չատ աղէկ կը ճանչնամ զինքը ... Եթէ կարապետ Փաթուկ-
եան ալ հոս ըլլար , պիտի հաստատէր թէ ես ալ Պոլիս դառնալէս յե-
տոյ անդրադարձայ Քէօսթէննէի գործերուն և զղջացի ըրածիս ...

ԱՐԾԱԽԻՐ ՍԱՀԱԿԵԱՆ . — Զղջալո՞ւն համար էր որ արիւն քըր-
տինք մտնելով Հէյպէլի կղզին վազեց Պօղոսեան , և Սապահ-կիւլեանի

ընտանիքն Եգիպտոս փոխադրեց . որպէսզի երբ Քէօսթէննէի որոշումներն սկսէին գործադրուիլ , յանկարծ Սապահ-Կիւլեան ընտանիքին անդամները վտանգի մը չ'անդիպին . . .

ՊՕՂԱՍԵԱՆ . — ձիշտ է , խօսք տուած էի և խոստումս կատարեցի , կարծեմ գէշ բան մը չըրի :

ՆԱԽԱԴԱՀ . — Տօքթօր Պէննէ՛ էֆէնտի , լուծեցէք այս հանեւլուկը :

Հոս կարդաց Տօքթ . Պէննէ իր գրաւոր պաշտպանողականը : 16 ընդարձակ էջերու մէջ իր կենսագրականը կ'ընէր , շեշտելով իր հակովներն ու անզուազ մէրը հանդէպ զիտութեան և ի մասնաւորի հոգեբանութեան ու բժշկութեան : Պէյրութի մէջ Բժշկական վարժարան յաճախած միջոցին թէեւ անդամակցած էր տեղւոյն Հնչակեան Մասնաճիւղին , բայց Ամերիկայի և Պոլսոյ մէջ կուսակցութեան տակնուվրայութիւնները տեսնելով , զգուած ու քաշուած էր , ըստ իր գրութեան : Գործօն ոեւէ դեր ստանձնած ըլլալը կուրանար , իսկ Պաֆրայի և նաւովայի կողմերն իր յաճախակի այցելութիւններուն իրբ միակ շարժառիթ ցոյց կուտար իր արհեստը — ամենուրեք միայն բժշկութեամբ զբաղած ըլլալը կը յիշեր : Եզրակացութեան մէջ կը յայննէր թէ ինք լոկ բարոյական կապերով միացած էր Հնչակեանութեան , անոր ընկերվարական գաղափարները կը յարգէր և ձեռքէն եկածը կընէր գործառոր դասակարգին վիճակը տանմէի զարծնելու համար : «Ասկէ գուրս ինչ որ ըստուի ու վերագրուի ինձ , սուա է և յերիւրանք , աւելորդ աշխատանք կըլլայ խօսեցնել զիս Հնչակեան գործերու շուրջ : Իսկ հարցաքննութեանց պահուն ստորագրել տրուած բոլոր խօսքերն արդիւնք են բռնութեան և կեղծիքի . . . »

Հայտառ թրքարրառ այս գրութիւնը կարդալէ յետոյ իր ձեռքով յանձնեց քարտուղարին , «արձանագրութեան կցուելու «խընդրանքով» :

Թիշեր էր արդէն , երբ նիստը վերջ գտաւ և մենք յոպնած ու ընկձեալ հեռացանք դատասրահէն :

Բանտին մէջ մինչեւ ուշ ատեն սախուած էինք Տօքթ . Պէննէի և Պօղոս Պօղոսեանի անձան բանավէճը մտիկ ընել , մնձ դժուարութեամբ կարելի եղաւ հեռացնել իրարմէ , ամօթապարտ մնալով բանտակիցներու առջեւ . . .

* *

Բանտարկեալներ սկսած էին տրանջալ ամէն կողմէ , որովհետեւ Պատերազմական Ատեանը զիշեր-ցորեկ Հնչակեաններու խնդրով կ'ըզ-

բառէր և երկար ժամանակէ ի վեր գտատավարութեան սպասող բանս
տարկեալներ յուսախար կ'ըլլախին :

Մանաւոր ջղագրդութիւն ցոյց կուտար մանուանդ Հայկը-
ողու Եռվան Աղան — Յոյն վաճառական մը , որ երկու թուրք նաւա-
զաբներու և քանի մը պաշտօնեաներու հետ «գործն յարմարցնելով» ,
չոգենաւով ձիթապատող կը զրկէ եղեր Ռումանիա , հակառակ զրուած
արդեկին : Ամէնքը Աէկէն ձերբակալուած ու Պատ . Ատեան զրկուած
էին ... Բազմակողմանի շահնեկանութիւն ունէր ասոնց գործը , որուն
համար կարևոր գումարներ ... , «արամազրուած էին աջ ու ձախ , որ-
պէսզի եթէ հնար ըմայ 160,000 քաշ ձիթապաւողը և ասաքողները
ազատ ձգուին Հայի գործը կարգի բնկած էր ու երեւութական դա-
տավարութիւնով մը վերջ պիտի դանէր . երբ յանկարծ մեր դասն
սկսած էր ու ըստ երեւոյթին վերջանալիք ալ չունէր :

Ահա թէ ինչո՞ւ լրջօրէն կը ջղայնանային հերթակորոյները ,
Հալէպլ-Օդուն մանաւանդ , որուն աւատածեանութենէն կ'օգտուէին
բազմաթիւ չքաւոր բանտարկեալներ , իսկ Պօղոս Պօղոսեան պարզապէս
կ'սքանչանար Եռվան Աղայի ասպետական վարժունքին վրայ :

ՕՆՆԻԿ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ ԵՒ ԱՍՈՒԹ

Յաջորդ որը Մայիս 13/28 , չորեքշաբթի աստու , սկսաւ մեր
վեցերորդ գտատավարութիւնը :

Նախ կարդացուեցաւ Կեսարիոյ կտավարչէն սաւացուած երկար
հեռագիր մը , որուն մէջ կրասէր , ի մէջ ալլոց , թէ «Տեղուոյ Հնչակ-
եան Ասուու Գլիւպին քարտուղարը՝ անձամբ շրջապայելով գաւառիս
հայարնակ վայրերը , հրազէն , պայթուցիկ , զրգուիչ հրատարակութիւն-
ներ տարածած , Հայութիւնն ապատամբութեան մղած և կարգ մը ան-
ներելի արարքներու մէջ դանուած ըլլալով՝ հոդ չ'պատժուելու պարա-
գային աչալուրջ հակողութեան ներքեւ տեղուոյ Պատերազմական Ատ-
եանին զրկուիլը կը խնդրենք ան . » : Հեռազրին մէջ մանրամասն ցուց-
մունքներով ու թուանչաններով կը յիշատակուէին բազմաթիւ զէպքեր
ու արարքներ : «Հնչակեան» և «Գլիւպին» բառերուն միջեւ սպրած
ԱՍՈՒՊ բառը մեզմէ ունաց և Ծննիկ Եղիազարեանին քաջ ծռնօթ Մի-
նաս Պետրոսեանին ծածկանունն էր*) . ուստի կասկած չկար թէ հեռա-
զրին մէջ թուած ծանր ամբաստանութիւնները Մինաս Պետրոսեանին
կը վերաբերէին , ինչ որ երկու խօսքով կրնար բացարուիլ և խոշոր
թիւրիմացութիւնը փարատել : Սակայն Ծննիկ Եղիազարեան նախազա-
հին հրաւէրին ի պատասխան բաւականացաւ յայտնելով թէ յիշուած

^{*)} Տես ՎերԱծնմինդի Երկունքը , էջ 40 , Հնչակեան Պատրիամաւորներու
ցանկը

յանցանքներէն ուեւէ մին գործած չէր ինք։ Եւ երբ տեսաւ որ մննք կը պատրաստուինք պարզել իրաղութիւնը, Օննիկ վճռական սաստով մը արդելք հանդիսացաւ, կ'ենթադրէր թէ Պոլսոյ Պատերազմական Առշեանին կողմէ Կեսարիա քաշուած հեռագրին մէջ տեղեկութիւն ուղուած էր «կեսարիոյ Հնչակեան Դիլապի Քարտուզարին» գործունէութեան մօսին (այս առթիւ տես Դևի Կախաղան, էջ 47—48)։ Եւ որովհետեւ բուն քարտուզարն ու զործիչ Բրուականախմթը Ասուսկն էր ու, թէրեւ Կեսարիոյ մէջ չէր զանուեր այդ միջոցին, ուստի կառավարիչը փութացեր էր զգուշացնել Պոլսոյ Պատ. Ասեանը, որպէսպի մի գուցէ ձեռքէ հանեն կալանաւորը։ Եթէ այս հնիմագրութիւնը հիմական էր, ապա իրաւունք ունէինք մոածելու թէ իրողաւթիւնը պարզուելով՝ Ասուսին ուեւէ վես հասած չէր ըլլար, մինչ ասդին Օննիկ Եղիազարեան իր օճիքը կազմատէր։ Բայց անդրդուելին Օննիկ մինչեւ վերջ յամադեցաւ իր տեսակէտին վրայ և տարակայ ընկեր մը չ'վասնգելու մտանգութեամբ կամաւ կը յօժարէր վասնգել ինքզինքը։ Դաշտարի պահուն ի գուրք ամէն կողմէ կը փորձէինք համոզել զինքը, թէ Ասուսին պարագան պարզելուն մէջ ուեւէ վասուրին չկայ։

— Ոչ, ոչ — կը զոչէր Օննիկ անտեղիսալի հաստատամուռթեամբ, — մի՛ պնդէք, թող դատապարտեն զիս, թող նոյն իսկ 15 տարուան բանտարկութեան վճիռ տան և թող Կեսարիոյ մէջ ալ կարծեն թէ Մինաս Պետրոսեան — Սոսուզ արդէն իսկ պատժուած է և հետեւարար զինքն հետապնդելու ալ պէտք չ'մնայ. . . Ես որ յաճախ ամենանարմէք բաներու վրայ հիմնուելով կասկածներ և մունեցած անրասիր ընկերներու ընթացքին վրայ, նոյն իսկ ընկեր Ա.ի մասին զրով կասկած եմ յայնած դրսի ընկերներուն և ալոօր հազար անդամ ներդոթիւն ինդրերու հարկին տակ կը զանուխմ ինձ հետ տառապող այս պաշտելի ընկերոջ հանգէպ, ըսէ՛ք կ'աղաւեմ, վազը ի՞նչ պիտի ըսուի երբ ես կամաւ Ասուսը բերան տամ. . . Նոյն իսկ 15 տարուան բանտարկութեան վճիռը քանի՛ օրուան կեանք ունի. . . « Մօտ է զարունը . . . »

Օննիկ Եղիազարեան ի ընէ կասկածու ու բծախնդիր ըլլալով, չրջանայիացութիւնն ալ ծայրայեղութեան կը տանէր։ Գիտէինք իր բնաւորութիւնը։ Ծնկերներ այլեւս չ'պնդեցին և ինդիրը մնաց այդ վիճակին մէջ։

ԴԱՐՁԵԱԼ ՔԷՇՈՒԹԷՆՑԷՒ ԺՈՂՈՎԸ

Անդա վերստին ձեռք առնուեցաւ Քէօմթէննէի ժողովը և այս առթիւ կարգացուեցաւ Տաճկաստանի կեդր. Վարիչ Մարմին 10 Օգոստոս 1914 թուակիր գրքոյիը, որմէ օրինակ մըն ալ պաշտօնապէս դըրկուած էր կառավարութեան՝ ի զիսութիւն։ Գրքոյիին վերնախորն էր «Ա. Դ. Հնչ. Կուսակցութեան Տաճկաստանի Դ. Պատգ. Ժողովի Որոշումները»։ 1914 Յուլիս 24 — Օգոստոս 8։ Առաջին էջին կ'ոկտէր Քէօմթէննէի ժողովին ինդիրը, որ ահաւասիկ։

«Տաճկաստանի Մասնաճիւղերու Գ. Պատգ. Ժողովը՝ լսելով Քէօմթէննէի մէջ 25/7 Սեպտ. 913 թուին գումարուած «Հնդհ. Պատգ. Ժողովի» ապօրինութիւնն հաստատող՝ Ա. Կեդրոս. Վարիչ Մարմին փաստերը, Բ. Ներկայ եղող՝ Պարտիզակի, Ատափազարի, և Իզմիթի Պատգ. ընկեր Փաթթուկեանի վկացութիւնները, Գ. Կեդր. Վարչութեան թիւ 1 և 2 շրջաբերավախանները, համոզում գոյացուց թէ, անոր կազմը ապօրինի է և որոշումները վեասակար։ Հետեւարար որոշեց իրմէն բղխող մասնախմբին պաշտօն յանձննել այս ժողովին մէջ արուած փաստերը, վկայութիւնները և տեղեկութիւնները դասաւորել և անոր որոշումներուն վեասակարութիւնը փաստող ապացոյցները պարունակող տեղեկագիր մը պատրաստել, որը պիտի ներկայացուի կուսակցութեան բոլոր մարմիններուն։ Ժողովը փափաք կը յայտնէ նաև, որ յառաջիկային գումարելի է. Հնդհ. Պատգ. Ժողովը խիստ պատասխանառութեան հնմտարկէ կուսակցութեան փրէսթիժը և հիմնական սկզբունքները ուղակոխողները։

Խակ մինչեւ կ. Հնդհ. Պատգ. Ժողովին գումարումը՝ Ժողովը կորոշէ ընթանալ Զ. Հնդհ. Պատգ. Ժողովի որոշումներուն համաձայն։

Մասնախմբի տեղեկագրէն — սառագրուած Վ. Զէյթունցիանէ, Էլմանեանէ և Ա. Կիսուրէ — կերեւի որ արտասահմանի կեդրոնը Հնչակեան Մասնաճիւղերու թիւը կը զնէ 110, որոնցմէ 64ը թիւրքիոյ մէջ, 30՝ Ամերիկա, 4՝ Կովկաս, 1՝ Պարսկաստան՝ 2՝ Եգիպտոս, 5՝ Ռումանիա, 4՝ Պոլկարիոյ մէջ։ Մեծամասնութեան համար 56 մասնաճիւղի ներկայութիւն կը պահանջուի։ Տաճկաստանէն 17 մ-ճիւղ ներկայ եղած է, կ'ըսէ կեդրոնը, մինչդեռ ըստ տեղեկագրի, այդ մ-ճիւղերէն ահւ ո՞չ մէկը կը լրացնէ կազմ. Կանոնագրի տրամադրութիւնը։

Ամերիկայի շրջանակն իր ձայնը տուեր է... այն գործիչին, որին որ կեդրոնը ուղարկելու լինէր Ամերիկա... եւ որովհետեւ «զործիչն»

հոն ներկայ չէ եղեք, Ամերիկայի ձայները . . . բաժնուած են հոն գըտ-
նուող պատգամաւորներուն վրայ կեղը. Վարչութեան կողմէն:

«Եզրիպտոսի պատգամաւորը ժողովը փակուելէն վերջը գացած է
և . . . որոշումները կարդալով ստորագրած է» :

«Պարտիզակի, Ստավրագարի և Խզմիթի պատգամաւոր ընկ, կա-
րապետ Փաթթուկեան յայտարարեց ժողովին թէ՝ ինքը ներկայ չէ ե-
ղած ժողովի բացման ժամանակ, այլ հոն հասած է քանի մը նիստերէ
վերջ. Այս յայտարարութիւնը հաստատուեցաւ նաեւ իր անցալը ու, որ
վիզէ եղած էր Օգոստ. 23ին Խզմիթի մէջ, իսկ Օգոստ. 30ին Քէօս-
թէնձէի մէջ, մինչդեռ ժողովը արդէն բացուած էր Օգոստ. 25ին»:

«Ժողովին ներկայ եղած են 13 հոգի, որոնցմէ երկուքը կեղը,
Վարչ, անդամ ըլլալով իրաւունք չունէին ձայն առնելու, որով կը
մնային 11 ընկեր, որոնք ըստ կանոնագրի 5ական ձայնին աւելի զոր-
ծածելու իրաւունք չունէին: Այսպէսով 56 ձայները չէին կրնար զե-
տեղուած ըլլալ: Կը փատուի, ուրեմն, թէ կուսակցութեան 110 Մաս-
նաճիւղերէն օրինաւորապէս մասնակցած են ժողովին միայն . . . 18
Մասնաճիւղեր»:


Ի վերջոյ տեղեկագիրը կ'եզրակացնէ. — «Մասնախումբս ոՔէօս-
թէնձէի ժողովին» որոշումներուն անդրադառնալու հարկ չը տեսաւ
այլեւս, որովհետեւ կազմակերպութեան մը ժողովը որ կազմով ու հիմ-
քով ապօրինի է, անոր որոշումները ըլլան վատ թէ՝ լաւ, չեն կրնար
պարտաւորիչ զառնալ անոր մարմիններուն և անդամներուն:»

Գրքոյնին 11-րդ էջին որոշումներուն մէջ կային նաև հետեւեալ
ուշադրաւ կէտերը.

— Տաճկ. Դ. Պատգ. Ժողովը նկատի ունենալով վերջներս կարգ
մը ընկերներու ձերբակալութիւններով կուսակցութեանս հանդէպ կառա-
վարութեան ցոյց տուած անվտան վերաբերմունքին առիթ տուող
պատճառները, որոշեց.

«Մասնաճիւղերուն և ընկերներուն յայտարարել թէ Թիիրինթինթ
Մէջ Մեր Գործունելութիւնն ՈՒ ԳոՅութիւնը, Խեջղէս Ելան
էր Մինչեւ ԱՅժմ Լեկու (օրինաւոր) ՀԱՊԻ ՎՐԱՅ, ՆՈՅՆԸ Կը ՇԱ-
ՐՈՒՆԱԿԵ (ընդգծումները իմս են Հ. Ա.):

«Կուգայ յայտարարել նաեւ թէ մինչեւ կուսակցութեանս է,
Ծնդհ. Պատգ. Ժողովի գումարումը Տաճկասանի Հնչակեան կազմը և ոչ
մի կերպով յարաբերութեան մէջ պիտի ըլլայ արտասահմանի. Հնչակեան Կեղ-
րոնի հնա և ըստ այն կը պարտադրէ ընկերները և մասնաճիւղերը որ
ոչ մէկ կերպով յարաբերութեան մասնեն արտասահմանի կեղրոնին հետ,
հակառակ պարագային անսասառզներու հանդէպ պիտի զործադրուի



ՆԱՖԾԶ ՊԷՅ

Պատերազմական Ատենահի նախագահը

ԱՅՈՒՊ — ՄԻՆԱՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Կազմ. Կանոնագրի պատմական ամենախիստ մասը : «Նոյնպէս Ժողովն Ակատի առնելով Աւագան-Կիւլիանի և Վարազգատի Տաճկաստանի մէջ ունեցած բացասական գործունէութիւնը, կը յայտարարէ զանոնք Տաճ կաստանի մէջ գործունէութիւնէ առկախուած, մինչեւ Ե. Բնադ։ Պատգ. Ժողովը» :

Որոշուած էր նոյնպէս «Բնկեր Հմայեակ Արամեանցէն պահանջել կա՛մ հրատարակութիւնը և Հնչակեան Պատմութեան» և կամ վերջինս բաւարարութիւն տայ ընկերներու դրամական պահանջին, հակառակ պարագային անօրինէ պարտ ու պատշաճը» :

Գրքոյկին վերջին մասը (էջ 12-16) յատկացուած էր սթիւ 1 շրջաբերականին» , ուր կը հանդիպինք նաև հետևեալ հատուածներուն :

«Պարտք կը համարենք ի տեղեկութիւն յայտնել ձեզ որ կազմակերպութեանս գէմ եղած հետապնդումը, որ երեւան եկաւ մի շարք ընկերներու ձերբակալութեամբը, հասկցուեցաւ ըստ կառավարութեան ամբաստանութեան թէ այդ արդիւնք է Քէօսթէնձէի ժողովի և անոր

մէջ տրուած իլլկելալիզմի որոշման, ինչպէս գիտեք, նախկին կեդր. Վարիչ Մարմինը իր թիւ 7 Շրջարերականով (*) այդ ժողովը յայտարարած էր ապօրինի և ամեն օրինական միջոցով պայքարած անոր դէմ:

Կառավարութիւնը հաւատացած թէ՝ Հնչակեան Փարիզի կեդրոնի անդամները միացած Շէրիֆ փաշայի, Ապս իւլ Համիտի Հայահալած քաղաքականութեան այդ աջակցին հետ, ձեռնարկածեն այս տեղ կ. Պոլսոյ մէջ՝ շարք մը տէրբօրական գործառութիւններ կատարել ընդդէմ արդի դահլիճի, և այդ կատածանքի պատճառով ալ տեղի ունեցածն յիշեալ ձերբակալութիւնները, և սակայն մանրադննին քընութենէ յետոյ մնծ մասը ազատ ձգուեցան, միայն վար դրին այն ընկերները, որոնց վրայ դեռ կատածանք կայ իրենց մասնակցութեանը մասին:

«Դժբաղդաբար մնըր Մասնաճիւղերէն և ընկերներէն գտնուած են եղեր այնպիսիներ, որոնք, հակառակ նախկին կեդր. Վարիչ Մարմիի զգուշական հրահանգներուն, յարաբերութեան մէջ են եղած և այդպէսով խախուած կարգապահութիւնը, որ՝ պարզ է՝ պիտի տանէր դէպի կազմակերպում:

«Փափուկ, շատ փափուկ է մեր ներկայ դրութիւնը, չէ կարելի մի առ մի թուել այս տեղ թէ ի՞նչ կապահէ մնէ, եթէ մննք մի վայրկեան թերանանք մնըր պարտականութեանը մէջ և մեր անտարբեր ու հակաբարգապահական արարքով շեղուինք որէնքէն»:

ԲԱՆՈՒՐ, ՎԱՆԻԿ, ԳԱՐՆԻԿ

ՆԱԽԱԳԻԷՆ. — Եֆէնտինե՛ր, ինչպէս կըտեսնէք՝ մեր դատավարութիւնը միշտ կը հիմնենք ձեր իսկ պաշտօնագրերուն վրայ: Արդ, զնահատելով Պոլսոյ Հնչակեան կեդրոնին այս գրութեան անկեղծութիւնն ու օրէնքի հանդէպ ցայց տառած նախանձախնդրութիւնը, կսկսինք Քէօսթէնձէի ժողովի խնդրոյն քննութեան: Մենք այլքս ուշագրութեան իսկ պիտի չ'առնենք Քէօսթէնձէի փողովին քուչարկած ու հրատարակած որոշումները, քանի որ ձեր այստեղի կեղրոնն իսկ կը գատապարտէ զանոնք: Արդ, երբանդ էֆէնտի թոփուղեան կամ այլ անուամբ բանուո՛ր, էֆէնտի, որ կընդունիք թէ գիտակից երիտասարդ մ'ըլլալով Պայշար թերթն ալ կը խմբագրէք եղեր Պարտիզակի մէջ, ի՞նչով կը բացատրէք ձեր սա նամակն, ուղղուած Սալպահ-կիւլեանին, ուր ձեր շկատարեալ համամտութիւնը կը յայտնէք Քէօսթէնձէի ժող-

(*) Տե՛ս ՎերԱնուհնդի երկուինքի, էջ 47, 48 և 49:

դոլին սրոշումներուն», ու այն ալ երբ զիտէիք թէ ձեր շատ մը ընկերները Պոլոյ մէջ ձերրակալուած ու բանատրկուած էին ամենածանր ամրատանաթիւններով, այսինքն թէօսթէնծէի որոշումները զործադրութեան դնելու մեղադրանքով...»

ԱԱ.Ա.Ա.Ա.՝.— Ասիկա անհատական նամակ մըն է, որ աւելի Սապահ-Կիւլեանի հանդէպ հաճոյակատարութիւն մը կը պարունակէ, քան քաղաքական լուրջ նշանակութիւն մը, ևս խանգագառ հիացող մը եղած եմ Սապահ-Կիւլեանի պերճախոսութեան, որով հմայած է զիս այդ մարդը: Հաւատացէք որ եթէ վայրկեան մը գուշակէի, թէ այդ ափյափոյ դրուած սողերը որ մը կընային մընչեւ Պատերազմական Առեան հանել զիս, բնաւ չէի գրեր...

ԱԱ.Ա.Ա.Գ.Ա.Հ.՝.— Շատ բարի: Հիմա ձեղի զանք, Գեղամ էֆէնսի՛ Վանիկեան, գո՞ւք ինչոքս կը մնկն՛ք ձեր սա յօգուածը Հնջակի մէջ, ուր թալէաթ պէյն ու իր պաշտօնակիցները ընթերցողներուն խորին առելութեան կարժանացնէք ու անմոն հանդէպ անողոք վրէմի զգացումներ կարծարձէք: Ասկէ զատ ինչո՞ւ չ'մերժեցիք, երբ Սապահ-Կիւլեան, սա հեռագրին բովանդակութեան համաձայն, ձեզ իրեն սրո հեարիսի նշանակեց ու հրաւիրեց արտասահման, իր ձեռնարկներւն թե ու թիկունք ըլլալու...

Վ.Ա.Ն.Ի.կ.՝.— Մամուլի մէջ երեւցուծ քննադատականները ոչ միայն յեղափոխական համարուածներու, հապա նոյնիսկ սոսկական քաղաքացներու վերապահուած իրաւունք մըն ևն և ես, իրեւ ուսանող, իրեւ կեանքի բոլոր երեւոյթները զիտող, իմ քաղաքացիական պարտք է որ կատարած եմ...

ԱԱ.Ա.Ա.Գ.Ա.Հ.՝.— Հնջակի մէջ, Գեղամ էֆէնսի, ու այ՞դ ոճով պիտի կատարէիք ձեր պարտք:

Վ.Ա.Ն.Ի.կ.՝.— Միթէ մարդ աղատ չէ նախրնարելու այս կամ այն թիրթը, ևս զրեթէ միեւոյն բաները զրած եմ շատ անգամ հոս ալ, կածին մէջ: Գալով արտասահմանի քարտուղարութեան պաշտօնին, ատիկա իս կանխահաճ հաւանութիւնով եղած չէ, և եթէ ընդունած ըլլայի, շատոնց մեկնած ըլլալու էի պաշտօնիս զլուխը: Բացի այդ, ևս իմ անմեղութեան այնքան վատան էի, որ բնաւ կարեւորութիւն չէի սար կարգ մը ընկերներու, որոնք ինձ խորհուրդ կուտային անցնիլ արտասահման, ժամանակի մը համար..., բան մը, որ շատ ալ զիւրին էր: Ես չխուսափեցի, մընչեւ որ իմ ամենասիրելի ընկերներս զիս թեթաղրեցին ներկայանալ ոստիկանութեան: Այո՛, ինքը Մուրա՛տը, բունիսկ մօրեղբայրս՝ Արծրունի, Զաքարիան և ուրիշ զիրքի աւր ընկերներ հարիւր անգամ զիմնցին ինձ և պարտաւորեցին որ զամ անձնատուր ըլլամ... եթէ զինուարական ծառայութիւնս չ'ըլլար, հաւատացէք որ շատ աւելի կանուխէն եկած ու յանձնուած պիտի ըլ-

լայի, ինչպէս որ խվերջոյ ալ՝ դարձեալ նոյն ընկերներու զրդմամբ, ևս իմ ուտքով, կամաւ, եկայ հարցաքննուելու յոյսով ու... վար դրուեցայ:

ՆԱԽԱԳԱՀ. — Լաւ ։ Նստեցէ՛ք: Գառնիկ էֆէնտի Պոյաձեա՞ն, Պարտիզակից Բանուորին և ուն Ս. ի ուղղուած սա ձեր նամակներուն մէջ զլիանորարար երկու կէտեր ուշագրութիւն կը գրաւեն, առաջինը Պարտիզակի մէջ յարժարապոյն «բոյն» մը կուզէք «ածան հաւերու համար», որոնք՝ կըսէք՝ ձեր կեանքէն աւելի արժէք ունին և առոր համար նիւթական ամեն զոնդութիւն յանձն առնուած է, և այլն: Երկրորդ Ալկաններովս պիտի վմտաեմ մուերը թ. ին և աշխարհք պիտի օրնէ մեր ձեռնարկը... Հայրապետին ալ շատ մի վմտահիք, թուլբերան է, կելլէ... մը կուտէ, տակաւին «զործը» գլուխ չ'եկած... ապրանքներն եկած են արդէն, ամեն. ակնկալութենէ վեր են... ։ Կը հաճի՞ք քիչ մը լուսաբանել այս կէտերը:

ԳԱՅԻՆԻԴ. — Նախագահ պէ՛յ, ևս պարզ արնեսուաւոր մըն եմ, արդէն ասանկ գրաբառ բաներ չեմ նամկնար: Այդ նամակներն, իրաւ է, ևս եմ գրած, արդէն գրիս ձերն նայողն ալ կը հասկնայ որ ատանկի խօրունկ բաներ գրած չեմ... Ես Պարտիզակիր մէջ ամառն անցնելու համար պղտիկ տեղ մը կուզէի, կինու անհնանգիստ էր: Իսկ այն միսոր պարտք ունէր ու չեր գնարեր, Բանւորը պատճառ եղած էր, որ մը բարկացած միջոցիս բերնիս եկածը գրեցի... Ի սէր Աստուծոյ, ևս յանցանք չունիմ, ևս այս մարդիկը չեմ ճանչնար, զիս արձակեցէք երթամ գործիս... (լարվ) Արդէն անմեղ ըլլալս գիտէիք, որ անցիալները զիս բանեաւն հանելով տունա դրկեցիք, ու քանի մ'օր վերջը սիսալմամբ նորէն բերին հօս (*)... Զեր զաւակներուն սիրոյն ըլլայ, Նախագահ պէ՛յ, ասանկ կասկածներու մի երթաք, ազատ ձգեցէք զիս, կ'աղաւեմ... .

ՓԱՄԱՄՈՒԶ. — Ահա մարդ մը, որ ամիսներէ իւկեր բանափն մէջ կը փախէ առանց իր վիճակին գիտակցութիւնն ունենալու, և հիմա ալ տցու մը պէս կուլայ... Այս ալ յեզափոխական է, այս ալ դաւապիր ձեռնարկներու մէջ պիտի կասկածուի: Իրաւունք ունի խնդրելու որ ազատ արձակէք զինքը, երթամ՝ իր գուրու զանվիճիութիւնն ընէ: Անոր պատիքը բարդեցէք ինձ արուելիք ողատիմին վրայ: Եթէ ևս պիտի կախուիմ, կախուցէ՛ք երկու անգամ, բայց այս լալիան մարդուն ահազին հասակը թող մեղիօրէն չ'թապլտիի տակաւին կառափնատին բարձրութիւնը չ'ափած... Զեմ կարծեր թէ այս բարձրագոյն ատեանը իրեն պատիւ սեպէ Փարամազներու, Պէնաչներու, Ծուրէններու քով

(*) Տես ՎերԱծնուին Երկուինքը, էջ 68-64

Թիմել այս փալասը... եթէ ես ըլլայի դատաւոր, «Ա...իր» մը կը քաշէի ասանկ կնամարդիներուն և կզրադէի անանկներո՛վ, որոնք մա՞ն իսկ կը դիմաւորեն աղամարդու կեցուածքով (*)...

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

Ամերիկայի Հնչակեան կիոսապաշտօնաթերթ ԵՐԻԾԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆի բացառիկ թիւր, Փարիզի Կեդրոնի ԿՈՂԸ (**) և Հայաստանի արմատական վերակազմութեան կամ հիմնական բարենորոգմանց վերաբերող կարգ մը զբութիւններ կազմեցին նիւթը եօթերարդ գատավարութեան, որ տեղի ունեցաւ նոյն օրը՝ կէս օրէ յետոյ, մինչև գիշեր ուշ ժամանակ։ Հնչակեան Մրագիրն, ինչպէս յայտնի է, 1908էն առաջ բացորոշապէս կը խօսէր Հայաստանի կազմութեան մասին, զատելով անոր ճակատագիրը Թուրք պետութեան ճակատագրէն։ Այս նպատակին համանելու համար որդեգրուած միջոցն էր Ընդհ. Ապատամբութիւնը, այն ժամանակ, երբ Թուրքիոյ բռնապետական լուծին տակ հեծող ժողովուրդներ համակամ գլուխ բարձրացնէին։ Կը նախատեսուէր ուրիշ պարագայ մըն ալ, երբ մէկ կամ աւելի պետութեանց կողմէ պատերազմ հռչակուէր Թուրքիոյ դէմ։ Ահա այս պատեհութիւններէն օգտուելով Հայութիւնը Հնչակեան դրօյն ներքեւ պիտի հնչեցնէր ապստամբութեան շնորհը։ Ըսինք արդէն թէ Պատերազմական Ատեանը նոյն այս Մրագիրն ունէր ի նկատի, Քէօսմէննակի ժողովին կողմէ նոր ծրագիր մը հրատարակուած չըլլալը և իր որոշումներով նախասահմանադրական շրջանին վերադարձը մասնանշելով։ Բնդհանուր պատերազմին սկզբնաւորութեան միջոցին Տաճկահայաստանի զանազան կողմերը ծայր տուած մասնակի շարժումներ աւելի ևս կը գորացնէին պետական շրջանակներու այս մասնաւթիւնը։ Իրար յաջորդող դէպահերը խիստ աննպաստ կացութիւն մը տակըցած էին ամբաստանեալներուն առջեւ։ Երբ աչքի առջև բերենք Թուրքիոյ ամեն կողմերը գործադրուած իթթիհատեան Սարսափը՝ հանդարտաբարոյ և անմնդ Հայութեան դէմ անխոժիր, ինքնին հասկնալի կը դառնայ ժանրութիւնն այն կացութեան, որուն մէջ կը գտնուէին բանտարկեալ Հընչակեան գործիչները։ Զառամեալ ծերերէն սկսիալ մինչև օրօրցցի ե-

(*) Վէտակ կախաղանսի 32 եւ 33րդ էջին մէջ յեշտակաւած Պ. Վահան Ասլան բացատրական գրով մը կը միտէ իրեն եղած վերագրումը Մենք արդէն հարթւանցի ակնարկութեամբ մը բաւականացած էինք, պնդումի ուրէ նպատակ Հ'ուսներուով։

(**) Տես Դէզի կախաղան, էջ 3-5։

րեխաները գաղանաբար ջարդող ոճրավարատ ձեռքեր, հարիւր հաղար-ներով խաղաղ ազգաբնակութեան կեանքին ու պատիւին չինայող բուրնիներ կատաղութեան որպիսի՛ թափով պիտի չ'ուզեին պատուհա-սել զանոնք, որոնց ճակտին խաղածոնէ դրշմած էին «իմթիւլճի Քօմիթանի» մակդիրը։ Մանաւանդ երը երկրին վարչութեան ղեկը կը գտնուէր թալէաթ-ինչքրեան սակաւապեսութեան ձեռքին մէջ և Արշակիր Սահակեան կոչուող ճիւաղն ալ յօժարակամ կը յեսանէր անոր սուրը... Ահա թէ ինչո՞ւ շատ սուզի նստաւ Հնչակեանութեան դա՛տ մը, որ տարրեր մի ժամանակ և խաղաղ տրամադրութիւններու ներքե-կրնար բոլորովին այլ հետևանք ունենալ։

Պատերազմական Ստեանի նախագահ Նաֆըզ պէջ և իր օգնական-ներէն չէրքէզ հազարապես Առուրշիտ պէջ Հնչակեաններու զատավարու-թեան Ընթացքին շատ անգամներ պերճախօս ընկրկումներ ունեցան... Եղան վայրկեաններ, երբ զաժան զինուորականի համազգեստին մէջ պարուրուած այս մարդիկը անսքոզ յուզումով սարսուացին... Անոնց դէմքերուն վրայ կարելի էր որոշակի կարդալ Հողեկան տագնապի և ներքին ալեկոծութեան արտայայտութիւնը։ Այսպէս որ՝ նոյնիսկ եր-բեմ պատշաճութեան սահմանն անցնելով կը փորձէին սանձել ան-խիղճ Արշաւիրի լրբութիւնները, երբ ժամանիչը դերագոյն ճիգով կը սլաքէր այս ու այն ամբաստանեալլ։

Ն՛ասար բացուեցաւ առժամեայ նախագահութեամբ Խուրիստ պէջի, որը համաօսու բայց խիստ յուզուած շեշտերով՝ ճամփարած մը մէջ Աղջային Ինքնորոշման զաղափարին անդրադառաւ, ընդունելով որ խրաքան-չիւր յառաջազէմ ազգի անկողապակելի իրաւունքն է այն, պայմանաւ որ միջամայրն ու հակամարատ տարրերը ժամանաւոր ուշադրութեան առար-կայ դառնան։

Մեր իրականութեան մէջ, եղրակացուց Առուրշիտ պէջ, պատ-մական ստորոտելիներն այնպէս են դասաւորուած, որ մէկուն տեսու-թեամբ «հայրենասիրութիւն» համարուած զգացում մը միւսին կողմէ կառնուի իրը կործանիչ դաւաճանութիւն։ Ու այսպիսով բնակակից ազգերու փոխադարձ յարաբերութիւնները միջազգային օրինաց և ըն-կերային ըմբռնումներու ժխտումին կը հաւասարին։ Այսօր մեր Վեր-ջին ԴԱՏԱՎԱՐՄՈՒԹԻՒՆՆ է և մանք սրաի մորմոքումով կը պատկե-րացնենք մեր բոլորոքուած յիշողութեան առջև այն քանի մը օրերը,

որ անցուցինք հոս ձեզի հետ։ Այս դատավարութիւնը ունեցաւ իր մէջ անսովոր և անորակելի բան մը։ Անորակելի, այս՝ որովհետեւ ո՛չ զուգ և ո՛չ ալ մենք զիրար թափանցելու խմաստութիւնն ունեցանք... Զեք կրնար երեւակայել, էֆէնտինե՛ր, թէ որպիսի՛ դառնութեամբ է որ պիափ յայտարարեմ համոզմանս խորութիւնը՝ ձեր մէջ ամբարուած անսահման հայրենասիրութեան մասին։ Ի՞նչ բան կրնայ այնքան նաև աղընք ըլլալ, քան այն մտածումը թէ ձեզի պէս կեանքոտ ու աւիւնսո էակներ տրամաբանութիւնը զո՞նած են զգացումներուն, սխալ առաջնորդուած հաւատալիքներ ձեզ զրած են ճամբռու մը մէջ, որ անելով մը կը վերջաւորի... Ի՞նչե՛ր չէին կրնար ընել ձեզի պէս խանգամառ մարդիկ, եթէ հասարակաց երջանկութեան ունականը ընդհանունուր գրոշի մը տակ հետապնդուէր... Ի՞նչ բարիքներ կրնային ծնիլ խուսափող իրերահասկացողութենէ մը, որուն ներհակ ծայրը տիսուր է և մթին... Դուք տառապեցաք այն գաղափարով, թէ անարդարութեան զէմ կը ժաքառիք հոս, և մենք ալ ամեն վայրկեան զգացինք թէ աշխարհի կանոնները զժողակ հարկերու քեռան տակ կը խոնարհեցնեն մասնակի հակումները։ Հո՞ս է, ահա, զիրար խաչաձեռողյթներուն հանգրուանը...

Եւ դազգողացող շրմունքները սա բառերով վերջ տուին ինուրիա պէջի խորիմաստ խօսքերուն.

— Աստուած վերցերենիս բարի լնե՛ :

Բարաւուզար սպան կարգաց ամփոփոյքը այն նիւթերուն, որոնք Անկախ Հայստանի խնդիրը կը շօշափէին։

Ա.Չ.Բ.Պ.Ա.Ծ.Ա.Ն. — Կարգացուած այս գրութիւնները, որ ներկաներէն և ոչ մէկուն զրչին կը վերաբերին, ըստ իս չեն ալ կրնար մեզի զէմ իրը փաստ կամ ամբաստանութիւն ծառայել։ Թող զրուածքներուն աէրերը մէջտեղ հանուին և անսնց բացարարութիւնները լուսին։ Միայն ներուի ինձ յիշեցնել թէ երկրին բարենորոգման վերաբերաղ դիւնապիտական բանակցութիւններ, որոնք Հօֆ և Վէսթէնէնկ պէյերու անուանման յանգեցան, «Էրչ»ին պարունակութիւնը կը յիշեցնէին, ու այդ բանին մէջ ունէ անպատճենութիւն չէր տեսներ Յ. Դուոր։ Այսօր է միայն, որ զէպիերուն յեղաշրջումին զո՞ը հանդիսացնել կուզեն մեղ...

Ա.Բ.Ծ.Ա.Ի.Ի.Ր. — Որչա՛փ ալ սուր յիշողութիւն ունին, Յ. Դուան բարեացակամութիւնը չէ՛ր արդեօփ պատճառը, որ քաջալերեց ձեզ մինչեւ սուբնութիւն յառաջանալ...

Ն.Ա.Խ.Ա.Գ.Ա.Հ. — Արշաւի՛ր էֆէնափ, իրաւունք չ'ունիք միջանակելու ամբաստանհալին արտայայտութեան։

ԱԶԲՔՊԱՇԵԱՆ. — Անիկա զիս չընդմիջեց... և արդէն վերջացուցած էի:

ՓԱՐԱՄԱԶ. — Ես խօսելիքներ ունիմ՝ բայց այս մարդուն անիմաստ պոռշատաքները ջզերս կը դրգսեն, քանի որ անկարող կրլամբրիներ իր զիրնու ու իրաւասութիւնը, կուզէի զիտնալ թէ ցարդ մէջտեղ հանած յերիւրանգներէն տարրեր բան մը ունի՞ ըսելիք, եթէ ունի՞ թող ըսէ և բոլոր ըսածներն իրրեւ իրողութիւն ընդունինք ու անցնի երթայ իր գործին... Արշաւիր Սահակեան իր ապականուած չունչով թունաւորած էր երբեմն Եղիպատոսի Հայոց մթնոլորտար, երբ Ակնունիի հետ միասին թեմ կը բարձրանար ատենախոսնելու, յանուն Միջկուսակցական Համերաշխութեան, Արշաւիր Եղիպատոսի մէջ կը մասնակցէր Կիլիկիոյ Կողմերը ձեռնարկուելիք գործի մը կաղմակերպութեան, ողուն բոլոր գաղամնիքները Ազմի պէտիք մասնելով՝ կուզար Քէսութէնձէ, մատնութեան հեղինակ ցոյց տարով անմեզ անձ մը և ասով պատճառ կրլար անիրաւ զձիոներ տրահելուն: Արշաւիր Սապահ-Կիւլեանի աջ բազուկն էր և անոր պաշտպանութիւնը կը վայելէր չահանորէն և հօ՞ս իսկ Սապահ-Կիւլեանը պաշտպանելու կերնէ, իր ցանցին մէջ բանուածներուն վիճակը ծանրացնելու մարմաժով... Բա՛ք, կաղաչւմ, այս Արշաւիր կոչուող մարդուն անհանգուրժելի ներկայութիւնը իրը պատի՞յ պարտապրուած է մնջ: Եթէ այս՝ ես ալ խօսելէ կը հրաժարիմ:

ԾՈՑԻԲԷՇ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ. — Եթէ մեզ դատել կուզեն, դատողներ ունինք, փառք Աստուծոյ, եթէ մեր ամբաստանութիւնները հասաւանել կուզեն, արդէն ամեն ինչ մէջտեղն է և այսօրուան կառավարութիւնը Արշաւիրի ծառայութեան ալ պէտք չունի, ինչպէս որ գաւառներու միլիոնաւոր Հայութիւնը... պատժեց՝ առանց այս աւելորդ ձեռակերպութիւններուն պէտք տեսնելու...

ԱՐԵԱԼԻԲՐ. — Կը լոէ՞ք...

ՆԱԽԱԳԱՎԱՀ. — Բայց, էֆէնախնե՞ր, այսպէս շարունակել անկարելի է: 15 վայրիկեանի գաղաք մը կառնենք:

Զանդակն հնչեցոց, մեզ նախասրանն սպասցուցին քառորդ ժամու չափ և երբ դատասրան վերադանազ, Նաֆրդ պէյ կը դրաւէր նախագահական աթոռու:

* * * * *

Արշաւիր Սահակեան այսպիսով սփառուեցաւ մեկնիլ, իր հետ տանելով մեր անէծքին ու նողիկանքին ընոռ:

ՓԱՐԱՄԱԶ. — Քիչ առաջ փոխ-նախազահ կուրչիտ պէյ սրտարաց յայտարարութիւններ ըրաւ հաս, և ես, որ կեանքիս մէջ լացած չեմ,

(Նոյնիսկ տամնեակ տարիներով ընտանիքն հեռու ապրեր և երբ օր մը տունս դառնալով հարազատ դաւակիս կողմէ է՝ ճանչցուելու յուղիչ տեսարանին հանդէպ անայլայլ եւ մնացեր) ի՞նչ մեղքս պահեմ, խորապէս յուղուեցայ Խուրշիտ պէտի ճառին անկեղծութենէն... ու լացի, ե՞ս, Փարամա'գս, Որովհետեւ Խուրշիտ պէտ մատը մեր վէրքին վրայ դրաւ՝ ըսերով թէ «Խնչե՛ր չէին կրնար ընել ձեզի պէս խանդավառ մարդիկ, եթէ հասարակաց երջանկութեան խտէալը ընդհանուր գրօշի մը տակ հետապնդուէք»: Լացի, այո՛, որովհետեւ այդ քանի մը բառերուն մէջ ձմարտութեան ձառագայթը փայլեցաւ: Այդ միեւնորն հարցումը մնն'ք պիտի ընէինք, աւելցնելով թէ՝ ինչե՛ր չըրինք մնն'ք այս դժբաղդ երկրին երջանկութեան համար, ի՞նչ անսահման զոհողութիւններու չ'յօժարեցանք, ի՞նչքան եռանդ ու արիւն չ'սպասեցինք հայ և թուրք եղայրակցեմիթեան իրականացման համար, ինչպիտի՝ զրկանքներ յանձն չ'առինք փոխազարձ վստահութեամբ զիրար բարձրացնելու համար...: Ու ի՞նչ տեսանք: Ո՛չ միայն անտարբերութեամբ ամրութեան դատապարտեցիք դուք մեր անապին ջանքերը, այլ գիտակցարար հետամուտ եղաք մեր բնաջնջումին, մոռնալով որ Հայութեան բնաջնջումը բուն իսկ թիւրքիոյ կործանման համազօրէ: Դուք քաջալիքեցիք ոճիրն ու հարստահարութիւնը և լուցնել ջանացիք բողոքի մէն մի արտայայտութիւն: Դուք մեր կենսական հիւթուի ապրեցաք դարեր շարունակ, և երբէք չ'ուզեցիք որ այդ հիւթին աղբիւրը իրաւունք ունենայ կանգուն մնալու և արտադրելու: Դուք մնչեցիք մնդ՝ երբ կամազուրկ րայնա էինք ու ողբայի համբերատարութեամբ կը հանդուրմէինք ամեն սատրնազման: Դուք ահարեկեցիք մնդ, երբ օր մը ուզեցինք թերմաշ զոյութեան մը տարրերը խնդրել մեր իշխանաւորներէն: Դուք զայրացաք, երբ մննք Սրեւելքի մէջ Արեւմուտքի քաղաքակըրթութեան սերմերն ուզեցինք անեցնել՝ մնիր ու ձեր տպագան երաշխաւորելու մոոք: Դուք մնդ ջարդել սկսաք, երբ օրին մէկը վճռեցինք մեր արժանապատութեան համապատասխան դիրքի վրայ բարձրանալ: Դուք մնդ օրէնքի պաշտպանութենէն զուրս ձեցիք, երբ Միթհատեան պոչատ Ահամանադրութեան արտօնած իրաւունքներէն օգառուի ուզեցինք: Թիւրքիոյ բաղկացուցիչ տարրերուն մէջ ամենէն աւելի անձնուէր ու շինող տարրն եղանք և ամենէն աւելի մնզի՛ տուժել տուժիք: Եւ այսօր աւ բոնի եղանակով Անկախ Հայաստանի մը ամբաստանութեան ներքեւ ճզմել կուշէք մնդ: Իսկ թէ Նուպար փաշա կամ Սապահ-Կիւլեան ինչ կը խորհին ու կը գրեն արտասահմանի մէջ, այդ ալ իրենց զիանալիք բանն է ու երբէք մնզի՛ չ'վերաբերիր, ինչպէս որ մնզի՛ չ'վերաբերիր երկրին ներան ալ սողացող աննկարագիր ու անարժան

աղղակիցներու բարբանջանքներուն զնահատութիւնը : Օրինակի համար , բանստին մէջ ամեն օր կարդացւող թուրքերէն օրաթերթը «Ասպահ»ն էր , որուն մէջ ինքզինքը Հայ անուանող Տալ Քեաթ մը միւսդիմանութեան ձինատն է որ կը փառարանէ ամեն առառու : Մեզ սովիածէք խաչած գետնախնձորն ու տերեւի խճողակը հին ու մին «Ժամանակշի մէջ փաթաթել տալով զրսէն հայ թերթ ներս առնել , հոն ալ ցնդած ոչնչութիւն մը — Երուանդ Օտեան , որ պատրաստ է գաւաթ մը ողիի համար ամբողջ Հայաստանը կրակի տալու , այս ժարդուկն ալ ձեր բոլոր



Ը Ն Կ Ե Ր
ԹԱԳԻՈՐ ՔԻՒՓԷԼԵԱՆ

Ամերիկայի Հնչակեան կազմակերպութեան վաղեմի վաստակաւորներէն :

ոճիրներուն աշք զոցելով՝ պարսիկ իշապաններով կզրադեցնէ «ապուտամք» հոչակուած Հայութիւնը : Զեր ապիկար հօճաններուն քոյլ կուրւագծուի մեր ֆարաճաւորը , որուն շնորհներէն կօգտուիք հայրենասիրաբար , կը պէտք ըլլայ անմեղ հայերու առնը քանդել : Հայ է նոյնպէս Արշաւիր Սահակեան , ինչպէս նաև ձեզի ծառայող չատ մը վսկամաշուքներ՝ նախարարութեանց ու խորհրդարանին մէջ : Այս բոլորն ալ կը զործեն զիշեր ցորեկ , ու մեզի չէք վերադրեր անոնց «ծառայութիւնները»... Ահ , պարոններ , դատեցէք մարդիկ իրենց զործերով , իրենց աւանդութիւններով , իրենց գաղափարական կալուածին մէջ :

Ես անջատողական չեմ այս երկրին հանդէպ, ընդհակառակն ինքն է որ կանջատուի ինձմէ, չկրնալով հաշտուիլ զիս ոգեւորող գաղափարներուն հետու եւ ես կը ներեմ իրեն, առանց պահանջելու որ ինքն ալ ինձի ներէ, թէս փիլիսոփայ մը իրաւամբ ըստ է թէ՝ կաւ և տար յանցաւորի ներել, յան անմեղ մը դատապարտել...

Այսնք եղան, ահա, մօտաւորապէս, Փարամազի վերջին խօսքերը: Այնուհետև ա'լ բերան չ'բացաւ:

Օննիկ եղիմ. ԶԱՐԵՒՆԻ, ՎԱՆԻԿԻ, ԲԱՆՈՒՈՐ եւ Ա. ԶԷՐՊՊԱՇԵԱՆ յայտարարեցին թէ անօգուտ կը համարեն խօսիլ ամբաստանութեան մը դէմ, որ բնաւ առնչութիւն չունի, հեռուէն կամ մօտէն, իրենց բանատարկութեան և դատավարութեան շարժառիթներուն հետու:

Իսկ Մուրատ Զաքարեան, Գարրիէլ Քէշիշեան, Երեմիա Մանանեան, Սմբատ Գրըլմեան, Արմենակ Համբարձումեան, Աբրահամ Ասեփանեան, Հրանդ Եկաւեան և Գարեգին Պօղոսեան իրենց ՀՆՉԱԿԵԱՆ ԶԷԼԱՅԻԸ մէջ բերելով հրաժարեցան խօսելէ:

ՅԱԿՈԲ ՊԱՍՄԱՇԵԱՆ, ԵՒ ԹԱՎԱՐՄԱՆ ԹԱՎԱՐՄԱՆ կարդացին իրենց դրաւոր պաշտպանողականները, որինցմով գլխաւորաբար, Ինքնապաշտպանութեան միջոցներու զիմնէնին կը հիմնէին ոչ թէ յարձակողական նպատակի վրայ, այլ պարզապէս Քիլիսի նման խաւար անկիւնի մը Հայութիւնը հաւանական յարձակումներու զէմ անպատրաստ չ'ձգելու կանխահոգութեան կը վերագրէին:

* *

Դատավարութիւնը վերջ դատած ըլլալով, նախադահը դիմեց Ծնդէ. Դատափաղին, որը իր կարդացած ամբաստանապոյն (իստանակ) նկատառութիւնը պահանջեց:

Մեր հարցումին թէ ի՞նչ է Ատեանի որոշումը, նախադահը յայտարարեց թէ վաղն իսկ պիտի զեկուցանէ ի պաշտօնէ:

ՎՃԻՌԸ ԿԱՐՁԱԿՈՒԻ

Մայիս 14—27ին, Հինգշաբթի կեսօրէ յետոյ, ժամը 2.30ին, վերջին անգամ ըլլալով՝ բանտին մէջ կարդացուեցան մեր անունները և կարտիաններով շրջապատուած վեր ասարուեցանք, ուր մանրակրկիտ խուզարկութիւն մը կատարուեցաւ մեր վրայ: Թղթի կտոր մ'իսկ չ'թողուցին քովերնիս: Այնուհետև առաջնորդուեցանք դատասրան:

Նախադահը բարձրաձայն կարդաց հետեւեալ վճռագիրը:

—Ատեանիս առջև ի ներկայութեան և ի բացակայութեան տեղի ունեցած դատավարըութեամբ համաստաւած ըլլալով որ անկախ և ինք-

նօրէն Հայաստան մը կազմելու համար եղեռնափորձեր կազմակերպած , ստարներն Օսմ . կառավարութեան դէմ գրգռելու եղանակով ձեռնարկած են կայսրութեան երկրամասերէն մաս մը Օսմ . կառավարութիւնն անջատելու և այս նպատակով օտար երկիրներու զանազան կողմերը գաղտնի և յայտնի համաժողովներ գումարելով մէկտեղ հրատարակութիւններ , գրգռութիւններ և թղթակցութիւններ ըրած են . — պատժական քաղաքային օրինաց տրամադրութեանց համաձայն պիտի պատժուին՝ 1. Դաւադրական Հնչակեան կուսակցութեան կեղրոնի անդամներէն Սապահ-կիւլեան , 2. նոյնպէս Վարազգատ , 3. նոյնպէս «Փարամազ» անունով ծանօթ Կովկասցի Մատթէոս Սարդիսեան , այլ անուամբ Ռոտոսթօցի Համբարձում Գրիգոր . 4. Վարնացի Յակոբ Գագորչկան որդի Մուրատեանի , այլ անուամբ Մուրատ Զաքարեան , 5. Կիրատոնյի Մինաս որդի Գարրիէլ Քէշիչեանի , այլ անուամբ Սամսոնցի Սաոր Խաչիկ , այլ անուամբ Մինաս , 6. Պիթլիսցի Սմբատ որդի Վարդան Դրլրեանի , այլ անուամբ Ակօտիր Պետրոս , 7. Զմէկածագցի Վահան Պոյանեան , այլ անուամբ Ռուբէն Կարապետեան , 8. Խարբերդցի Տօքի . Պետրոս որդի Պէննէ Թորոս Թորոսեանի , 9. Վաճառական Սրմանակ որդի Համբարձումի , 10. Կոչկակար Արրանամ որդի Ստեփան Մուրատեանի , 11. Արարկիրցի Արամ որդի Կարապետ Աչքաշշեանի , 12. Հրանդ որդի Արրանամ Եկաւեանի , 13. Գարեգին որդի Առաքել Պողոսեանի , 14. Ակնցի Պօղոս որդի Միքայէլ Պօղոսեանի , 15. Յակոբ որդի Հազար Պասմանեանի , 16. Թովմաս որդի Վահան Թովմասեանի , 17. Երեմիա որդի Կիպրիանոս Մանանեանի , 18. Մկրտիչ որդի Յովհաննէս Երէցեանի , 19. Գեղամ որդի Կարապետ Վանիկեանի , 20. Երուանդ որդի Յովհաննէս Թօփուղեանի , այլ անուամբ Բանտէոր , 21. Յովհաննէս որդի Ստեփան Եղիազարեանի , 22. Գառնիկ որդի Գրիգոր Պոյանեանի :

«Իսկ անպարտութեան վճիռ կատանան 1. Վանցի Յակոբ Աւետիսեան Արծրունի , 2. Շ. Գարանիսարցի Գագիկ Օզանեան , 3. Պարտիկակցի Կարապետ Փաթուկեան , 4. Բալուցի Հմայեակ Արամեանց , 5. Տիգրիկցի Գրիգոր Եղիկեան :

«Անկախ Հայաստան»ի խնդրով ամբաստանուած Պօղոս Նուպար Փաշայի դատավարութիւնն առանձին պիտի տեսնուի :

ՎԵՐՃԻՆ ՕՐԵՐ*)

Անպարտութեան վճիռ ստացողներ առ հասարակ իսկոյն կարձակ-

*) Կահատակ Հնչակեաններու պատկերներն ու կենսագրական գիծերը , խոս-

ևին : «Ծտեսութիւն»ով կը բաժնուիմ ընկերներէս , քանի որ տարրեր գօվուչներ պիտի տարուինք : Ժամը 4ին ատեանը փակուած էր , ուստի կը յուսայի գոնէ ժամը 5ին արձակուիլ և խոկոյն փութալ Տ . Զաւէն Ս . ին , մէպուսներու և ուրիշ ազդեցիկ ազգայիններու , հնարաւոր ամեն միջոց ի գործ գնելով՝ դատապարտեալներու պատիժը մնդմացնել տալու համար : Մեծ գօվուշ հասնելուս՝ առաջին գործս եղաւ թէյի պարագաներս , զամբիւզու և աւելորդ հազուսահղջններս կարտիանի մը հետ Աչըքպաշեանին դրկել : Ժամը 4,30ին արդէն իսկ կազմ ու պատրաստ՝ արձակմանս հրամանադրին կսպասէի : Սրտաղնել բարեմաղթութիւններով հրամեշտի ողջոյններ կը փոխանակենք ծանօթ բանաւակիցներու հետ , որոնք յանձնարարութիւններու տարափ մը կը տեղան , իրենց մերձաւորներուն հաղորդելիք տոմսեր կուտան :

Զուր յոյսե՞ր , սակայն , ինչու որ սովորաբար կէս ժամէն հասնող արձակման հրամանագիրս... ԶՈՒՐ ՕՐ ՅԵՇՈՅՑ միայն կարելի եղաւ ստանալ : Այս չորս օրուան իւրաքանչիւր վայրկեանք աննկարազրելի սրտհատնումի դար մէքը բնձ համար , բայց ի՞նչ կընայի ընել , երբ տակաւին բանտարին օրէնքներուն ենթակայ կալանաւորէ մը տարրեր վարմունք ունենալ անհնար էր : Կը զայրանամ , յուղմունքէս կը դոզամ , երբ կը մտածեմ թէ բանտին մէջ անցնող այդ թանկագին ժամերը կրնային դուրմն արժէք մը ունենալ՝ պաշտելի ընկերներուն ծառայելու տեսակչով : Ճարահատեալ կսպասեմ և կը ծրագրեմ այն բոլորանուէր միջոցներս , որոնցմոլի կը յուսամ հասուցանել ընկերական պարտքուն ինշաաթի մէջ արգելափակուած Հոգեհատորներուն հանդէպ...

Վերջապէս Մայիս 30ին , կիւրակի երեկոյ , ժամը 5ին , կարձակուիմ բանուէն , ուր-Թագէս յետոյ հասկցուեցաւ-նոյն պահուն հասած էր եղեր Պատերազմական Ատեանի վճիռն հասաւուղ հրամանագիրը :

Հակառակ ամեն ջանքերու , 1915 Յունիս 2-15ի երկուարթի գիշեր կլելական ՀԱՆՈՒԵՑԱՆ ԴԱՏԱՎԱՐՏԵԱԼՆԵՐԸ , Սապահ-կիւլեանէն ու Վարազդատէն զատ , որոնք արտասահման կը գանուէին :

մանս համաձայն , պիտի տամ մասնաւոր հատորով մը կամ առանձին պրակներով Մասնաւորաբար կը խնդրուի յիշեալ նահատակներու լուսանկարն ու անժայ մասին տեղեկութիւն ունեցողներէ , որպէսզի հաճին քանի մը օրուան համար տրամադրել ժեզ , անկորուստ ետ ստանալու պայմանով կարել է անձամբ բերել կամ փոստայով ուղարկել «կ . Պոլիս , Եւտիկ-Փաշա , Ազգային վարժարանի Տնօրէն Հմայեակ Արամեանց» հասցեով կամ «կ . Պոլիս , կեղծոնական նամակատուն , փոստարկ թիւ 525»:

ԴԱՐԲԻՆ ԱՐԾԱԿԻ ՊԱՏԻԺԸ

Ինչպէս զիտեն ըսթերցողները, Պատերազմական Ատեանը դարբին Արշակի խնդիրն ալ կցած էր մերինին և իմ ու Աչքաշեամի պնդումն վրայ էր : որ Մայիս 5ի երրորդ նիստին մէջ որոշուեցաւ Հնչակեամներու գատավարութենէն անկախարար գատել զինքը (Տես «Դէղի կակալի Աշխարհ» էջ 40-46): Արդ, 1915 Անպատեմբեր 15ին Պոլսոյ Պատերազմական Ատեանի նախագահութեան կողմէ լրագրութեան դրկուած գատավարութեանց ցանկին մէջ կը հանդիպինք նաև խեղճ Արշակի վճռին, որ հետեւեան է՝ «Մալթէփէի կայարանը երկաթագործ Արշակը երեւ տարի քանարկութեան գատավարութեած է, յիշեալին տռնո՞ւ տեսնուած պէտքի մը վրայ խուզարկուելու ատեն խորվարարական նպատակներ պարունակող վնասակար թուղթեր գտնուած ըլլալը հաստատուած է»:

Այդ «խորվարարական նպատակներ պարունակող վնասակար թուղթերը» ըստուածն ալ ուրիշ բան չէր, այլ միայն մէկ օրինակ արդի Զօր. Անդրանիկի «Մարտական հրահանպներ» վերնագրով գրքայկը, որ ժամանակ մը հրազարակաւ կը ծախուէր անարգել...

ՊՈՂԱՍ ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հնչակեան Կեղրոնի «Կոչ»ին և կարգ մը Հնչակեան հրատարակութեանց ու «Երիտասարդ Հայաստան» շարաթաթերթին մէջ Պողոս Նուզար փաշայի չուրջ երեւցած գրութիւնները առիթ տուած էին Պատերազմական Ատեանին, մեր դատավարութեան գործին յարակեց խնդիր մը նկատելու նաև Պողոս Նուզար փաշայի ամբաստանութիւնը: Դէպքերն ու իրողութիւնները զլիսիվայր շրջելով՝ Պողոս Նուզար փաշա կը դառնար... յորովայնէ ընտրեալ Հնչակեան մը, Երիցս երանեալ այս երկրին մէջ հարկ կըլլար մէկ կողմէ պաշտպանուիլ տեղացող զրագարատութեանց ու ամբաստանութեանց դէմ և միւս կողմէ հերքումներու դիմել՝ այս կամ այն ազգայինը «վնասակար» ճանչցուած գործերէ հեռու պահելու համար:

Այսպէս թէ այնպէս, 1915 Օգոստոս 30ին Պոլսոյ լրագրութեան մէջ հրատարակուեցաւ հետեւեալ զլուխ գործոց ամբաստանգիրը:

ՊԱՅՄԱՆԱԳԱՄ

ՊՈՂՈՎՅ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԱՏԵԱՆԻ ՆԱԽԱԴԱՀԱՅՈՒԹԵՆԵՆ. — Պողովյ Պատերազմական Ատեանը՝ դասելու համար տասն օրուան պայմանաժամանակ տուած է վախստական վիճակի մէջ զանուող Պօղոս Նուռար վաշայի որ ներկացանայ. Յիշելն ամբաստանուած է թէ Արեւելեան.



ՊՈՂՈՍ ՆՈՒՐԱՐ ՓԱՇԱ

(Մահուան դատապարտուած Պատերազմական Ատեանէն)

Նահանգներուն մէջ ամսկախ Հայրաստան մը կազմելով պատերազմէն օգտակարով Երրիակ Համաձայնութեան Տէրութեանց հետ կը գործակցի թէ էջմիամնի Կաթողիկոսին Կորդապրութեամբն ու թերզրութեամբը Հայոցմէ Նուիրահաւաքութիւն կրնէ և հաւաքած զրամներով Կովկասի մէջ Ռուս բանակին կամառոր արձանադրելով հանգերձ Օսմ. կառավարութեան գէմ ապասամբող Հայոց նիւթապէս և ուրիշ եղանակով և նոյն նպատակին համար օժանդակութիւններ կրնէ թէ Ամերիկա Հրատարակուող «Երիտասարդ Հայրաստան» և «Աղջակ» (հաւանորէն «Աղջ» ըսկէ կու թէ) թերթերուն մէջ բովանդակ Հայ աղջին ուղղուած և զայն յնդափառութեան գրգելու համար կոչեր հրատարակած է Այդպէս նաև Պալքաննեան պատերազմէն ևոր գոյացած և Օսմ. կառավարութեան տկարութիւնն յառաջ բերող նախորդ կացութեանէն օգտուելով՝ Արեւելեան Նահանգներուն ինդրին մէջ Հայ քօմիթէներուն առաջնորդ հանդիսանալով բոյանդակ Հայ աղջին պատուիրակի հանգամանք քառակա ու առած ու տաւր համակարգով ներքե կետանկախ Հայրաստանի մը կազմութեան համար Երրիակ Համաձայնութեան մայրաքաղաքներուն մէջ Օսմ. կառավարութեան աննպաստ ձեռնարկներ ըրած է:

Այն պարագային երբ յիշեալլ տրուած պայմանաժամին մէջ չ'ներկայանա, պատժական զատավարութեան օրէնքին յատուկ տրամադրութեանց համաձայն, ի բացակայութեան զատավարութիւն տեղի պիտի ունենայ, յիշեալին կալուաններն ու գոյգերը դրաւման տակ պիտի առնուին և պիտի զրկուի քաղաքացիական իրաւունքներէ, աստիճանէ ու պատուանչանէ և այս զատաձառաւ իրաւունք պիտի չ'ունենայ զատ վարելու: Քիացողները պարտաւոր են յիշեալին ուր գոնուիլ իմացնել, իսկ զատական սասիկանութեան պաշտօնաները պարտաւոր են ձերբակալել զինքը:

Պօլոս Նուպար փաշա... ընականարար չ'ներկայացաւ Պատերազմական Ասեանին: Տրուած պայմանաժամին աւարտեցաւ և զատավարութիւնն ի բացակայութեան տեղի ունենալով Պօղ.ԱՍ ՆՈՒՊԱՐ ՓՈՅ.Ա. ԴԱՏԱՎՈՒՐԾՈՒԵԱԼԻ ՄԱՀԱՍԻԱՆ և ծանուցման բանաձեւին մէջ յիշատակուած դրկութեարուն:

Ցանուն Անկախ Հայաստանի Պոլոս Պատերազմական Ասեանին առջե սամբաստանուած ու բանտարկուած Հայերուն թիւր հարիւր երեսուն կանցին Առնդմէ մանոււան զատապարտուեցան բացի 22 Հնչակեաններէն նաև Հրաման Աղաձաննեան ու Պօլոս փաշա: Միւս ամբաստաններէն 20է աւելի բանտարկութեան վճիռ կերան, մէկ քանին իրենց պատիմքը բունըսկ Պատերազմական Ասեանի բանախն մէջ կրեցին, իսկ մեացեալներն ալ բանտէն ուղղակի զրկուեցան իրենց պատկանած զինուարագրութեան ճիւղերուն չոչզգո ըլլալու համար:

Անզատիւթ մեացին երեք մահապարտներ միւսն—Ասպահ.կիւլեան, Վարազզատ և Պօլոս Նուպար փաշա, որոնց պիտի վիճակէր որ մը վայելել ԱնկԱԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականութեան մէջ...,

ԳՐՔԻՍ ԶՈՐՈՌՈՐԴ ՀԱՏՈՐԸ

Հոն, զգալի զաղարէ մը յետոյ, պիտի պատկերանան 1914-1918 չորս տարուան շրջանին ՀԱՅ ՀԵՄՊԱՆԵՐԸ Թիւրքիոյ և արտասահմանի մէջ Այդ «Հերոսները» երկու կարգի կը բաժնուին: Մէկ մասը կը կազմէ ճշմարիտ Փառքը Հայութեան, իր մէջ ընդգրկելով լէդէսնը Միտքի, Կամքի և Այժի ասպետներուն: Երկրորդ զասակարգը Ցեղին Արատը կը մարմինաւորէ, Ազատութեան վաղորդայնին ինքզինքնին աղդասուր հաչակող քամելիոն խմբագիրներ, ազգային գործիչներ, երես փոխաններ, դժմակաւոր յեղափոխականներ, կեղծ նահատակներ և վերջապէս վոհմակը Գառնադգեստ Գայլերուն:

Համեստ Պսակ մը՝ անազարտ ճակատներուն:

Անողոք Նշդրակ մը՝ չարաւոտ վէրքերուն:

Եւ այդ՝ միակ նպատակով, այն է՝ Հայ Յեղափոխականին պարտականութիւնը հանդէս պատմութեան . . . :

Կ Յ Լ Ա Կ

ԱՅԱՏ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ

ՊԱՏԱՆԵՐԱՋԱՎԱՐԴ ԹԵՐՖ

Բացուած է բաժանորդադրութիւնը ԿՈՀԱԱԼԻ Թերթի, որ իր նախկին ծրագրով և ուղղութեամբ կոկսի վերհրատարակուիլ:

ԿՈՀԱԱԼԻ, հաւատարիմ Հօյ Յեղափոխութեան աւանդութիւններուն, բարձր պիտի բռնէ վերածնուռող Ազգին ու Հայրենիքին նորածածան դրոշը, նուիրուելով ժողովուրդին Տևեսական ու Քաղաքական բարզաւաճման:

ԿՈՀԱԱԼԻ, միշտ լուրջ ու ինքնամփոփի, կոչուած է քաջալերելու իր Գաղափարակիցներուն շինարար ջանքերը, որոնք պիտի ձգտին Հայաստանի աշխատաւոր ժողովուրդին երջանկութեան:

Կը հրաւիրուին մեր զաղեմի աշխատակիցներն ու գրչի վաստակաւորները՝ բոլորուի կոհակի շուրջ, մշակելու համար առողջ Գրականութիւն մը, որ ազգերու պատմական անհատականութեան հիմնաքարը կը կազմէ:

ԿՈՀԱԱԼԻ բաժնեգինն է տարեկան 250 եւ վեցամսեայ 180 զրուտ:

Նամակ, թղթակցութիւն, դրամ, եւլն. պէտք է զրկել հետեւալ հասցեով:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ԿՈՀԱԱԼԻ»

Կեդրոնական փոստարկ, թիւ 525, կ. Պոլս (Տէր Սաստէթ, Մէրքէղ Փօսթ Գութուաց, Խոմէր 525):

Rédaction «GOHAG»

B. P. Centrale, N. 525, Constantinople

ՀՄԱՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՆՅԻ ԻՆՔՆՈՒԹՈՅՆ ԵՒ ԹԱՐԴՄԱՆԱԿԱՆ ԳՐԲԵՐ
ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Քիւրտ Պէկ (սպառած)	—	Արժ Սրբտառաքարդ Զարը
Արամը (Վէպ)	6	Խորտակուած մէրը (սպառած)
Անաստուածները (սպառած)	—	Զրուցատրութիւն Խուսերէն
Հնչակ (զրոյցներ)	5	Մանիա (սպառած)
Մէրձնցում (Վէպ)	6	Իգանիա («)
Ազատութիւն	5	Հանրային դատաստանին (սպառած)
Փախոտականը	6	Կորչին Սոցիալ Դեմոկրատները
Դատ (Ազգ- զրոյց)	6	Անտիգոնէ, բաց նամակ
Ուեւ հարսնիք	8	Դանիէլ Զավուշ
Ան-Շահն Ժիբայը (Թատր.)	6	Եաժէ
Ապօտամը Ցիսուլաց	5	Զէլլո եւ Կիւլաչնկ
Բոշակալին Մանը (Թատր.)	6	Լազենի
Գիւղական ուսուցչի Հայնը	6	Արխանեան
Գիւղատանես (Հաւաքաներ)	100	Քարլ Մարքս
Տարեցոյց Գիւղատանեսին	20	Պէտէ
Հայուն Երգարանը	40	Քարլ Աֆարկ
Գայլայլիկ Երգարան	20	Ֆրիտիք Էնկէլս
Ազագայ Դաստիարակութիւնը	5	Ֆ. Լասալ
Երկու Եւրոպա (սպառած)	—	Ժիւլ. Կէտ
Երկրագործութիւն	10	Ժան Ժոռժ
Թշուառներուն քոյրը	5	Հնչակեան Խորհրդանշան
Թուրքիոյ ընդդիմութիր տարրերը	6	Հնչակեան Արծիւ Խումբ
Ինչ է Հայրենիքը	10	Հնչակեան Հերոս Մհեր
Ալափէլ Համիս (սպառած)	—	Հնչակեան Հերոս Զարդանտ
Կոհակ Ա. թ. գ. թ. եւ Զ. տարի	750	Բ. Զաքարեան
Կուսակցական պայքարը	8	Հայկ Էմիկան
Միւսթէպէտին վէֆաթը (սպառած)	—	Պատուելի Քէշիչեան
Հայաստանի Դրահերը	12	Պատուեթիւն Հնչակ, Կուսակցութեան
Հերոսունինը	8	Դէպի կախողան
		Անկախ Հայ-Կոստան

ՀԵՂԻՆՈՒԹԻՆ ՀԱՍՑԵՆ.—Հայեակ Արամեանց, Տնօրէն Հայոց Վարժարա-
կէտիկ Փաշայի, Կամ կ. Պոլիս, Կեդրոնական փաստարկ, Թիւ 525:

Վաճառման կերպունատեղին.—կ. Պոլիս, Պազր Ալի ձատտէսի, Բէշիտ է
խան, Թիւ 10 եւ 16:

Մերևիքնակ Գնաջներուն ԿԱՐԵՒՈՐ ԶԵՂԶ

